

ԾԱՇԻԿ

ԽԱՐԵԼ ԿԻՍԱՄՄԵԱՅ

Գրական, Գիտական
Եւ^{եւ} Գեղարվոհեսական

Ֆ. ՏԱՐԻ

ՅՈՐ ՀՐՁԱՆ ԹԻՒ 17

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ

ՍԻՊԻԼ
ԱԼԵՏԻՆ ԱԶԱՐՈՎՆԱՆ
ԿԱՐԱԳԵ ԴԱՐԱԳԱՆ
ՄԿՐՏԻ ԱՋԷՄԵԱՆ
ԱՐՏ. ՑԱՐՈՒԹԻՒՆՆԱՆ
ԼԵՒՈՆ ՔԻՐԻՆՆԱՆ
ՄԻԶՐԱՆ ՈՒՂՈՒՐԵԱՆ
ԱԱ. ԽԱՉԱՏՐԵԱՆ
ՄՀՐՈՒՑԻՈՆ
ՄՈԼՈՐԱԿ
ՄԵՐՎԱՆԹՀԵՍ
ՃԵԼԱՐԻ
ՍԻՒՎԻ ԲՐԱՏԱՄ



ԳՐԱՄՈՒՆ ՆՇԱՆ-ԳԵՂԻԿԵԱՆ, Կ.ՊՈՒ

Ա. Ա. Ա. Ա.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԱԻԵՏԻՍ ԱՀԱՐՈՒԵԱՆ. — Ճանապարհը	193
SULLY-PRUDHOMME. — Le vase brisé	206
ԿԱՐԱՊԵՏ ԴԱՐՄԴԱՇ. — Անօրն բեկեալ	207
ՄԿՐՏԻՉ ԱՅԼՄԵՍՆ. — Խորտակած անօրը	207
ՄԻՊԻԼ. — Կուրած անօրը	208
ԱՐՏ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ. — Խորհրդածութիւններ ornուան գրական կեսնին վրայ (Բ)	209
ՄԻՀՐԱՆ ՈՒՂՈՒՐԼԵԱՆ. — Դեպի քնութիւն	215
Ա.Ա. ԿԱԶԱՏՐԵԱՆ. — Պատմական եւ orկասու ֆերականութիւն (Բ.)	216
ՄԵՐՍԵՏԵՍԼ. — Մտաւրական աշխարհը (Քրոնիկ)	223
ՄԵՐՎԱՆԹԷԼ. — Տօն Քիչօր եւ հովիւը	228
ԼԵՒՈՆ ՔԻՐԻՇՃԵԱՆ. — Գողկականի մը յիշատակները (Դ) .	232
ՇԻԼԵՐ. — Գերման Մուսան	235
ՇԻԼԵՐ. — Osawr աղջիկը	236
ՄՈԼՈՐԱԿ. — Կեանին ու Մամուլը (Քրոնիկ)	236

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼԱՍ ՀԱՄԱՐ

Տարեկան (24 թիւ) 45 զրուց. Վեցամսեայ (12 թիւ) 23 զրուց: ԳԱԼՈՒՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ	
Տարեկան (24 թիւ) 54 զրուց. Վեցամսեայ (12 թիւ) 27 զրուց: Ա.ԲՏԱ.ՍԱՀ.ՄԱՆ.Ի ՀԱՄԱՐ	
Տարեկան (24 թիւ) 12 ֆրանք:	

Զերմէ՛ թիւը 2 դրուց

Բաժանորդագրութիւնները թիւի վրայ կը հաշուռուին:

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող
ամէն կարգի գործառնութեանց համար դիմել մի՛ միայն՝

ՀՅԱԳԻԿ ՀՅԱԳԻԿ

ՃՐԱԼԻՋ ՃՐԱԼԻՋ ՃՐԱԼԻՋ ՃՐԱԼԻՋ ՃՐԱԼԻՋ ՃՐԱԼԻՋ

ԿԻՍՈ ԿԻՍՈ ԿԻՍՈ ԿԻՍՈ ԿԻՍՈ ԿԻՍՈ ԿԻՍՈ ԿԻՍՈ ԿԻՍՈ ԿԻՍՈ

Կ. Պոլիս, Էսկի-Զաբիկ Փողոց, թիւ 72

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Rue Eski-Zabtié, № 72.

ՅԱԶԻԿ

ԿԻՍԱՄՍԵԱՅ ՀԱՆԴԵՍ

ԺԼ. ՏԱՐԻ (584) — ԹԻՒ 17

15 ՄԱՅԻՍ 1905

ՃԱՆԱՊԱՐՀԸ

(ԿՈՎԵՍԱՍԵԱՆ ԿԵՍԵՐԻՑԵ)

Ճամբորդներ էինք, ճիւն ու ճմբան ինկանք. ինչ ճմիռ էր, բուք-լորան (ճիւնախառն քամի): Քամին կը տրորէր, կը ծեծէր, կը կրծոտէր մեզ, թէ՛ լիսնակատարներուն վրայ, թէ՛ ձորերուն մէջ, թէ՛ կիբճերուն մէջ. ան ամէն աեզ էր. ճիւնապատ, սառ կարած լեռները խօսք մէկ ըրած՝ հաղար կողմէ, հաղար երախիչ կը փէջին, հա՛ կը փէջին իրենց մահաբեր չունչով:

Կը դողայինք ու կը քալէինք գիշերանց. միշտ գիշերը պէտք էր երթալ: Եւ մասախուղը, մրրիկի ու ճիւնի մառախուղը տարածուած էր մեր զլուխներուն վրայ:

Ճամբորդներ էինք, խենթ ճամբորդներ, և մրրիկներու բերանը ինկանք՝ ինչպէս ուշացած թռչուններ որոնք եւս մնացած են մայր-կարաւ ններէն և ուժգին թափով աւաշ կը մղուին փոթութիխներու սոյլերուն մէջ:

Անծանօթ ճամբաներու վրայ, խաւալի մէջ, անօթութենէ ու ցրտէն դողալով, ասրսավիլ հեգնելով՝ մենք կ'երթայինք անընդհատ, ապաստան և հանգիստ կը վմտուինք. քամի՞ օր էր . . .

Ո՛չ մէկը կար և ոչ միւսը:

Քամին մեր մշտական ուղեկիցն էր. ան ալ կարծես ապաստան կը վմտուէր, նզովելով լեռներն ու ձորերը. խել անօթութիւնը, ցուրան ու խաւարը՝ հսկայական ջղջիկներու պէս իրենց սեւթեւերը տարածած էին մեր տառաւալած, անհանգիստ զլուխներուն և լացող ճամբուն վրայ:

Ուհ մեր ճանապարհը . . . ան ամայի էր ու մեռած. և այդ մահուան խորունկ վիշտը մեր հոգիներուն մէջ կը միտուէր անաղմուկ:

Եւ այրերուն մութ ծոցերէն խմբովին կը խռովէին քաղցած գայլեր, որոնք մեր եսեւէն կը սողային՝ հոտոտելով մեր անցած շաւիդները, ակռաներնին չսչսիացնելով իրար կը կրծոտէին անզօր կատաղութենէն, դունչերնին վեր ցցած յուսահատ կ'ոռնային սե. խռովին մէջ, ու կրկին կը կրծոտէին, կրկին իրար կը բղըքաէին: Անդոյս երկինքին տակ՝ հեռաւոր խռովին մէջէն՝ անոնց աչքերը կը փայլէին մահասարսուու լոցով, երբ արինուու ու անօգուտ պայքարէն յոգնած՝ անոնք իրարու կողքին կը շարուէին ձիւնոտ լեռնալանջին վրայ, և հեռալով ու դողդողալով կը նայէին դէպի անորոշ հեռուն, գաղանի ահաւոր յուսահատութեամբ:

Եւ մենք կը քալէինք. խենթ ճամբորդներ էինք, ճար չկար: Պէտք էր կարել սար ու ձոր, որ և և ասլատանի համելու համար: Երբ տանջանքն ու ցուրտը մարդուն ուղեկից են, և երկինքին սե զանգուածն ալ կապարի պէս կը ճնշէ գերէն, ճամապարհը վերջ չունի:

Ախ սարերը՝ ձմեռ ժամանակ, փաթորկի տակ:

Զիւնապատ, ժեռուա, հրէշային գալարումներով, միշտ ըսպաւնալից ու քինոս, անոնց ամէնքն ալ իրարու կը նմանէին և մեր առջեւ կը ցցուէին եսեւէ եսեւ: Զիւնը ճանկուտելով, երբեմն ծունկերու վրայ, երբեմն սողալով պէտք էր բարձրանալ իջներ, վեր՝ վար, վեր՝ վար. վերջ չկար:

Եւ քամիները կուլային խռովին մէջ, և գայլերը կը շարունակէին ունալ մեր եսեւէն, անոնց խռովու ձայնը, քամիին հետ կը բարձրանար ձորերէն՝ ինչպէս անդունդներու մէջէն, ու մահուան կոչի պէս միս-մինակ կ'ոլսորուէր մեր գլուխներէն ալ, լեռներէն ալ բա՛րձր, բա՛րձր:

— Սաղօ, ա՛յ Սաղօ, ս՞ր կ'երթանք:

— Դժուխք, եղաւ առաջնորդին պատասխանիր:

— Ճամբան կորսնցուցած չըլանք:

— Ձէ՛, չէ՛:

— Բայց այս ճամբան չի քաշուիր, անաշէ՞ն մինչեւ ծունկերս ձինի մէջ եմ:

— Գայլերուն ճայնը կը լսէ՞ք. մի՞նք ալ անոնց պէս. աղամարդութիւնը ո՞ր օրուան համար է, շխտու ճամբէն տասս ալ կ'երթայ:

— «Սուրբ Ախաղէրիկը հեռո՞ւ է դեռ:

— Լուսուն կը համինք, եթէ չհամինք՝ այրեր շա՞տ:

— Անօթի ենք, տնա՛քանդ, այրերուն մէջ ի՞նչ դործ ունինք:

— Այրերուն մէջ մանանայ կայ:

Սաղօն կը հեղնէր, այդ դարմանալի Սաղօն, որ յոգնիւ չէր

գիտէր։ Եօթն օրէ ի վեր կը քալէինք թրջուած, մերթ կուշտ՝ մերթ անոթի. իսկ Սալօ շարունակ կը հեղնէր, կամ կը հայնոյէր։ Ան կը հայնոյէր ամէնուն, ամէն բանի, մեղն, չքամին, ձիւնին, ցուրտին ու ճամբուն։

— Սուրբ Ախալէրիկ»ի մօտը գիւղ կա՞յ։

— Բա՛, չոլի մէջ կը կարծէիր սուրբը, վերջը գայլերը կ'ու ահն, անանկ չէ։

— Հաց կրնանք ճարել։

— Հա՞ց . . . ի՞նչ հաց, գառով փիլակ; գախայ . . .

Ան դարձեալ կը հեղնէր. լուցինք։

Մեր ճանապարհին վրայ շատ գիւղեր տեսանք, որոնց մէջ ցերեկին՝ շարժում և գիշերը՝ ճրադ չկար։ Եւ ամէն տեղ սով կը սիրէր, համատարած՝ աշխարհաւեր սովը, որ հէքեւաթունակ հրէշի մը պէս թուխսի նստած էր կեանքերու վրայ, կը քամէր ու կը դալարէր աղիքները։ Հազարհազար աչքերէ կոկիծ կը քամուեր. սարէն քարէն արցունք կու գար։

Պղտի՞կ բան է սովը . . .

Բանի՞-քանի դուռ զարկինք, և ամէն տեղ սովը, հոգիներու զարժուրելի տուերը կը ցցուէր մեր առջին։ Մենք որ մեր դժոխային ճամբուն ընթացքին վարժուած էինք հեղնելու թէ՛ մա՞ը, թէ՛ դազանները, թէ՛ մրրիկը, թէ՛ ցուրտը, նողկանքով խոյս կու տայինք հողիներու աւերակէն ու սովէն, և կ'երթայինք դէպ ի լեռները՝ գազաններու հեա այրերը կիսելու և ժայռերու ձիւնապատ կուրծքը ճանկուաելու մեր անուերջ վերելքներուն համար։ Կտրուկ ճամբան՝ լեռներու մէջէն կ'երկարէր։ Մենք խենթ ճամբորդներ էինք։

Լոյսը ժամիած էր. քամին ու ձիւնը դադրած էին. մեր առջին, ձորին մէջ, սեւ կէտեր կ'երիւային։

— Ա՛յ, «Սուրբ Ախալէրիկ»ը, անոր կողքին ալ գիւղը, ըստ Սալօ կանգ առնելով և մատովը ցոյց տալով։

Վաղորդեան կիսախաւարին և մատախուղին պատճառաւ որոշ կերպով չէինք տեսներ գիւղը. բայց կասկած չկար որ տուներ կային մեր առջիւ։ Մենք ա՛լ չէինք քալեր, այլ կը գլորուէինք լեռն ի վար։ Ի՞նչ կը սպասէր մեղի այնտեղ։ Կրկին չը պիտի ստիպուէինք լեռներուն մէջ կորսուելու . . . այս մատածումն իսկ վախ կու տար մեզի։ Երկու օր կար որ գրեթէ բան մը չէինք կերած. յետոյ՝ ցրտէն կապսացած, ընդարմացած էինք. ոտուըներնիս անդգոյացած էին, և ցուրտը տարած էր մեր մատները։

Կը յառաջանայինք առանց աչքերնիս գիւղէն հեռացնելու. կարծես կը վախնայինք թէ ան յանկարծ մեր աչքէն կը ծածկուի,

կը հեռանայ, եթէ վայրիեան մը մեր նայուածքը ուրիշ կողմ գարա-
ձնենք: Գիւղին մէջ սակայն՝ շարժում չկար. վաղորդեան կեան-
քը կարծես խեղդուած էր գիշերային խտւարին ծանրութեան տակ: Խրձիթները չեն ծխար, փողոցներուն մէջ կենդանի շունչ չկար: Գիւղը գեռ քոնի մէջ էր արդեօք: Բայց ո՛չ, ահա երկու հոգի յայտնուեցան որոնք ուղիղ մեր կողմը կու գային: Այդ լաւ նշան
էր: Ահա անոնք հասան մերի և կանդ առին: Անոնք երկար գա-
ւազանի մը երկու ծայրերէն բւնած էին. կոյրեր էին: Աչուլներ-
նուն սեւ խոռոչները դէպի երկինք ուղղած՝ ու բերանաբաց, ա-
նոնք ականչ կու տային մեր ոտնաձայնին և դարձացած ըլլալ կը
թուէին:

— Եթէ Աստուծոյ մարդ էք, ձայն տուէք, ո՞վ էք, և ո՞ւր
կ'երթաք, ըստու ծերունի կոյրը:

— Ճամփորդներ հնք, կոյրեր չենք, պատասխանեց Սաղօ,
հանգստանալ կ'ուղինք:

— Հեռու, հեռու գացէք, երք կոյրերը կը փախչին, տեսնող-
ները աեզ չեն գտներ. նայեցէ՛ր այս խրձիթներուն տակ ամէնքն
ալ կու լան քաղցէն ու ցուրտէն:

— Ես որ տաճար է, բերան չէ, մրմուաց Սաղօ, պապանծի՛ս,
մա՛րդ . . . մտիկ ըրէ՛, դարձաւ դէպի կոյր ծերունին, խէրով
մարդ կ'երեւաս, աւտու կանուխ տուջեւնիս ելար, հարկաւ գոր-
ծերնիս յաջող կ'երթայ. ըսէ՛, երէկ հաց կերա՞ր . . .

— Գարիի հաց մը:

— Ուրկէ՞ դտար:

— Գիւղէն:

— Երը կոյրը գարեհաց մը կը ճարէ, տչքանին երկու հատ
կը գտնէ:

— Աստուած տայ:

— Ո՞ւր կ'երթաք այսովու երկու կոյրեր:

— Այն կողմը:

Ծերունին ձեռքը մեկնեց դէպի առաջ:

— Գայլերը ձեզ կ'ուտեն:

— Գայլերը վաղուց կերած են մեզ. այս գիւղին մէջ չկայ
տուն մը ուր գայլ մտած ըլլայ. սո՞վ է, սո՞վ . . .

Կոյրերը իրար քաշքանով գիւղէն դուրս ելան. կ'երեւայ թէ
ուրիշ գիւղ մը կ'երթային զլուխ զնելիք տեղ մը դանելու. իսկ
մանք՝ հեռանեցանք Սաղօի: Ան շուտով կանգ առաւ. դրան մը
առջնւ, որուն սեմբն երկայնքը տարէց ու բրդաթող շուն մը տառ-
կած էր:

— Ճամբա՛յ տուր, անտէ՛ր, պուաց Սադօ՛ ոտքովը կենդանին
հրելով :

Շունը ոտքի ելաւ, իր վիրաւոր՝ սակրուտ մարմինը քաշ տաւ-
լով գզգովուած, դողդովուն ոտուըներուն վրայ : Անյոյս ձանձրոյ-
թով մը դէսի առաջ շարժեցաւ . կարծես աեղ մը կը փնտոէր վա-
զուց ի վեր անտանելի դարձած կեանքի բեռը վար դնելու հա-
մար : Մարմինին յետին մասը կախ կը մնար ու կ'երերար՝ իրանէն
անկախ . ան չէր կը մար քալել . կանգ առաւ, մաղուս ու ծերա-
ցած դունչը բարձրացուց վեր, և իր քով մնացած բոլոր ոյժովը
ունաց ողբածայն, դժոխային ելեւէջներով : Սադօ՛ կանգ առած
կը նայէր :

— Հը՛, սատովիս հա՛, մրմռաց ակուաներուն մէջէն . պէխէր
տէրով մեռնի, կաղկանձելու առե՞նը գտար . քէյֆը տեղն է, կ'ե-
րեւայ կուշտ է, մէյ մը մեր վիճակը չի հարցներ :

— Տօ՛, տնաքանդ, շունը թող, գոչեցինք այս ու այն կող-
մին . սրախօսութեան ատէ՞նն է հիմայ, մեռանք, է է :

Սադօ լուութեամբ հրեց դուսը որ ճանչեց սուր՝ անախործ ճի-
չերով . կարծես վաղուց ի վեր չէր բացուած և դժգոն էր որ ան-
հանգիստ կ'ընեն զինքը : Ներս մոտանք ու կանգ առինք :

— Ճամբորդներ ենք, օրուան մը համար ապաստան և փոքրիկ
հաց մը կը խնդրենք :

Խրճիթին կեդրոնը, թոնրին եղերքը կծկուած էին ծերունի մը
և պառաւ մը, ձագերնին կորսնցուցած ծեր թւաչուններ կարծես՝
որոնք այլ եւս ո՛չ աւերակ բոյն նորոգելու . քաջութիւն ունին, ո՛չ
ալ հեւանալու սիրտ : Մեր ազմուկին վրայ անոնք գլուխնին մե-
զի դարձուցին, վայրկեան մը նայեցան այնպէս՝ ինչպէս պիտի
նայէին եթէ ներս մոտնէր տանը կատուն, յետոյ դարձեալ իրենց
տեղերը մնացին, պաղած աչքերնին փոխադարձարար իրարու ե-
րեսին յառած : Անյոյզ, անվիշտ այդ դէմքերը իրենց քարացած
հայեացքով կը յիշեցնէին այն խմամնդրիները որոնք հինաւուրց
շիրիմները կը զարդարեն և իրենց քար լուութեամբ անդառնալի
մահուան գալափարը կը կենդանացնեն : Անպէս կը թուէր թէ այդ-
երկու ծերերը հսկում կը կատարէին, գերագոյն հսկումը այն անց-
քերուն որոնք իրենց ահաւոր այլանդակութեամբ ոչնչացուցած էին
անոնց էութիւնը : Անոնցմէ իւրաքանչիւրը, կարծես լուութեամբ
ի՛ր իսկ դատավճիւրը կը կարդար դիմացինին պաղած բիբերուն
վրայ, հնազանդ ականչ կու տար այն անվիրջ փափոցին որ ա-
ւերակ տուներէն կը լսուէր, և հանդարտ կը սպասէր որ աեւ . ու-
ցածիկ առատաղը կամաց իջնէ իրենց յոգնած գլուխնե-
րուն վրայ : Աև աս աստաղը սակայն չէր իջներ . մենք ալ անոր

տակը կանգնած էինք, ու կը նայէինք այսպէս՝ ինչպէս յուղարկաւորներ կը նային դադաղներու մէջ պառկած մեռելներուն։ Մենք կը սպասէինք թէ ի՞նչ պիտի ըլլար։ Անոնց գերեզմանային լուռթիւնը մեզ կը խեղդէր, և անոնց մէկ խօսքը, մէկ շարժումը մեզի համար գերադայն պահանջ դարձած էր։

— Ճամբորդներ ենք, կրիմեց Սաղօ՛ մեղմ, ընկճուած ձայնով, և գլուխը կախեց յանցաւորի պէս։

Այն ատեն, ծերունին կրկին մեղի նայեցաւ, ոտքի ելաւ երերալով, չորցած գողդոջուն ձեռքովլը բանեց երկար սպիտակ մօլուստը, աչուշները պահ մը երկինք բարձրացուց, շրթունքները լան մը մրմինջեցին, մարած աչուշները թրջեցան։ յետոյ գարձեալ մեղի նայեցաւ, ձեռուշները տարածեց մերկ, դատարի խրճիթին մէջ, ու խեղդուած ձայնով կրկինց։

— Զըմմէն, զըմմէն, զըմմէն . . .

Զարհուրելի էր այդ զըմմէննը։ կարծես ծերունին չէր ըստով, այլ ուրիշ արարած մը, գուցէ կենդանի թազուած մարդ մը որ չիրմին տակ կը կրծոտէ իր դադաղին խուփը, կը ճանկոտէ իր կուրծքը և կը հեծեծէ՝ արիւն թքնելով մահուան ճակտին։ կիսախաւար, կիսաւեր ու ցուրա խրճիթին մէջ՝ այդ ձայնը տարածուեցաւ ցաւոս շեշտերով, մտաւ բոլոր անկիւնները, և արձագանգ տուաւ մեր կուրծքերուն տակ, մեր հոգիններուն մէջ։ Սարսուս անցաւ մեր մարմնէն, մենք իրարու մօտեցանք ակամայ, աւելի կծկուեցանք, աւելի խեղճացանք, աւելի դող զգացինք։ Մենք պատրաստ էինք դուրս փախչելու, բայց նոյն վայրկեանին ոտքի ելաւ պառաւը, առաջացաւ դէպի մեզ։ Զեռքը՝ կաւէ փոքրիկ ամանի մը մէջ՝ բուռ մը եփած դարի կար զոր Սաղօի մատոյց բացագանչելով։

— Քաղցած ենք . . . քաղցած ենք . . . անտէր ենք . . .

Սաղօ ետուետ քաշուեցաւ սոսկումով. անոր հետ մենք ալ երեսնիս դարձուցինք, և դողալով, հեւալով՝ իրար հրեցինք ու դուրս փախանք։ Դուռը կրկին ճաճուաց, և այս անգամ անոր ձայնը հեղնող, դիւային քրքիչ մըն էր, ուրկէ մենք շատապով խոյս կու տայինք, որպէս զի չլսենք։

Լուս կ'անցնէինք խուլ, ամայի փողոցներէն։ լուս էր նաև Սաղօ. ան ա՛լ սիրու չունէր հեգնելու. նոյն իսկ անգամ մը դաստակովը աչքերը որբեց, ինչ որ սովորական բան մը չէր իրեն համար։ Կը քալէլնք գլխիկոր, կը փախչէինք ո՛չ միայն դժբաղդ ծերերէն, այլ եւ գիւղէն, կը փախչէինք առանց ետեւնիս նայելու։ Եւ մեր ետեւէն կը սողար տեսակ մը բան, սարսուցուցիչ ցուրտ

բան մը , որ մեղմիւ կը փափսար ծերունիին արտարերած ահաւոր ու խորհրդաւոր բառը՝ «զըմմէն , գըմմէն . . .» :

Ի՞նչ ըսել կ'ուզէր դժբաղդ ծերը իր այդ մէկ հասիկ բառով , ի՞նչ մատաճումներ կը գաւնային անոր խեղճուկ գանկին մէջ , ի՞նչ վերյուշումներ կը արորէին անոր ողորմնի ուղեղը : Ո՞վ կրնար հասկնալ : Մէկ բան միայն պարզ կը մեղի համար . — այդ ձայնը չէինք ուզեր լսել :

Մանր ցնցումէն կամազուրկ ու անգօր՝ կը նայէինք Սադօխն . անոր յանձնած էինք մեր բազզը : Սադօ՝ որ լաւ . կը զգար մեր վիճակին բովանդակ ծանրութիւնը , քանի մը դուռ ալ հրեց , ներս նայեցաւ , դլուխը օրօրեց , բան մը մրմռաց ու դարձեալ առաջ անցաւ :

Դիւղէն գուրս ելանք ու մեացինք շուարած . առաջ երթալ՝ անկարելի էր . ա'լ ոյժ չկար : Ուրախացանք՝ երբ Սադօ , փոխանակ ուղիղ ճամբէն երթալու , յանկարծ դէպի աջ դարձաւ և սկըսաւ քալել շատաղշտապ : Մենք հետեւեցնք անոր . մեր առջեւ փոքրիկ խրճիթ մը կար որուն կտուրին վրայ բարակ ծուխ մը կը ստուտքէր : Այդ ծուխը . . . թափանցիկ ժապաէնի պէս մեղմիկ կը գալարուէր քամիկն առջեւ և կը դրաւէր զմեղ . ան մեր յոյն էր , մեր տղօտ խեղճուկ յոյսը , ուրկէ կախուած էինք , և որուն կը դիմէինք մեր յետին ոյժերը հաւաքելով :

Քիչ վերջը , մենք մենաւոր խրճիթին զրան առջեւն էինք : Սադօ գուռը բացաւ և մենք ներս թափուեցանք : Թոնիրը իրօք կը վառէր , և անոր շուրջը կուտակուած էին երեք հոգի՝ միջին տարիքով կին մը իր երկու աղջիկներուն հեա , որոնցմէ մէկը հազիւ թէ վեց տարեկան կ'երեւար , խակ միւսը՝ երկու :

— Ճամբորդներ ենք , քուրի՛կ , սկսաւ Սադօ , ճամբորդին բաժինը երկինք սահմանած է , ո'չ որդը կը կրծէ դայն , ո'չ թռչունը կը տանի , ո'չ կարկուաը , ո'չ ցաւն ու չուր . պատառ մը հաց կ'ուզենք , քիչ մը հանդիսա :

Կինը մեղի նայեցաւ ուշադրութեամբ :

— Ղարի՞պ էք , հարցուց :

— Ղարիպ ենք , քուրի՛կ , ծիւն ու ձմրան ինկանք , սեւ օրի տէր ենք , հեռու պիտի երթանք , բուք-բորանը խեղդեց մեղ . սուրը Սփակէրիկի յայսով եկանք , սուրն ալ չօգնեց , գործերնիս դէշցաւ :

— Մեռնիմ իր զօրութեան , նստէ՛ք , տաքցէ՛ք , Սատուած ու զորմած է :

Եւ շարուեցանք թոնիին շուրջը . կը տաքնայինք ու մեր թաց հագուստները կը չորցնէինք : Խրճիթը փոքր էր ու դետնափոր .

սե առաստաղը կ'իջնէր ցածլիկ պատերուն վրայ, հազիւ ոտքի կանգնելու տեղ թողլով : Տան միակ փուռածքը մէկ հատիկ հնամաշ փսխաթ մըն էր որուն վրայ երեխաները նոսոած էին, եւ նոյնքան մաշած փալաս մը որ կ'երեւայ թէ իբր գիշերային ծածկոյթ կը ծառայէր, և ատոր համար ինամով ծալլուած ու անկիւնը դրուած էր: Պատի մը տակ, ջուրի սափորին կողքին, հանդարտ պառկած էր փոքրիկ հորթ մը որ միմար աչքերով մեղի կը նայէր, և կամ խնդ խնդ կ'որոճար:

— Եմ հորթս է, ըստ մեծ աղջիկը՝ ձեռքը երկարելով դէպ ի կենդանին :

Յետոյ ոտքի ելաւ, և գնաց անոր գլուխը շոյելու: Քնքշութեամբ ծոեցաւ կենդանիին վրայ, և իր սեւ երկար մազերով ի սպառ ծածկեց անոր դունչը: Միայն անոր մեղմ համբոյներուն ձայնը և անուշ մրմունջները կը լսուէին:

Փոքրիկ աղջիկը անշարժ էր. հիանդոտ երեխայ մըն էր, ուսուած փորով, գունատ, տենդոտ ու նիշար դէմքով որուն մասնաւոր արտայայտութիւն մը կու տային արտասովոր, խոշոր աչքերը: Այդ աչքերը . . . մտած ատենմէս ի վեր մեր վրայ յառած էին տեսակ մը յամառութեամբ որ մեղ կը ճնշէր: Ան կարծես դժգո՞ն էր մեղմէ, վիշտ կը զգար մեր ներկայութենէն և անհանդիսատ էր: Մեծ աղջիկը վերադարձաւ, նոտեցաւ փոքրիկին քովը, վերցուց անոր վախտ ձեռքը որ մեղլամոմի գոյն ունէր, և սկսաւ անոր հետ խաղալ, անըմունելի բան մը մրմուալով: Փոքրիկը դարձեալ լուռ էր. անոր աչքերուն խոհուն լրջութիւնը չփոխուեցաւ, և ճնշող նայուածքը մեղմէ չեռացաւ:

Լուռ էինք նաև մենք. լուռ էր և տանտիկինը, որ ըստ երեւոյթին խոր մտածումներու մէջ՝ ընկղմած էր: Կը լսուէր միայն թոնրին ձայնը որ մեղմ ճարճատիւնով կը վառէր և կը գալարէր իր կարմրաւուն բոցերը. ու կրկին գանգրահեր սեւաչեայ աղջիկն էր որ մերթ ընդ մերթ զանազան ուրախ բացադանչութիւններ կ'արձակէր: Համատարած ինեղծութեան, այս սովին ու ցուրտին մէջ՝ այդ փոքրիկը երջանիկ էր, ու կը ճոռողէր թաշունի պէս: Անոր ուրախութեան աղջիւրը իր հորթն էր, իր սիրելի հորթը:

— Կը մեծնայ, շատ կը մեծնայ, կով կը դառնայ, կաթ ու սեր կու տայ, կ'ըսէր մեղի՝ փոքրիկ քրոջը ձեռքերը խաղցնելով:

Ի՞նչ կը մտածէր տանտիկինը. այդ մենք չէինք գիտէր. ծունկերը գրկած՝ մտախոն, նայուածքը չէր հետացներ բոցերէն: Մէկ երկու անդամ մեղի նայեցաւ կարեկցարար, և աչուըները թրջեցան՝ կարծես վերյուշումի մը հետեւանքով: Մեղմէ ո՛չ մէկը չէր համարձակիր խօսք բանալ մեղ տանջող անօթութեան մասին. բա-

րեսիրտ կնոջ լոռութիւնը կաշկանդած էր ամէնքս ալ : Յանկարծ , ան գլուխը օրորելով սկսաւ խօսիլ , կարծես ինքնիրենը :

— Էրիկս գնաց . . . գնաց ու ալ չեկաւ . զարիպութեան աէրը մեռնի . . . է՞ մեր օրերը անէրիկ , անգլիաւոր ինիկը ջրատար (ջուրէն տարուած) է . այս կողմերն ալ , կը աեսնէ՞ք , զուշում ելաւ , սո՞վ է : Դուք ալ քաղցած էք , թո՛ղ աչքերս դուրս ելլին ախտէրնէր , ճամբորդը քաղցած . . . չմեռանք՝ ա՛ս ալ տեսանք . հոգեսպահուստ երկու գարեհաց ունիմ , քի՛չ է , զարիպ ախտէրներ , պէտք է գոհանալ . եթէ ճամբորդը մեր դռններէն քաղցած անցնի՝ «Առւրբ Սխալէրիկ»ը վկայ՝ այս զուլումը ա՛լ բնաւ չանցնիր մեր գլուխներէն :

Ան վերջացուց , նայեցաւ իր շուրջը , նայեցաւ կիսամերկ երեխաներուն , թոնրին , իր միակ փալասին , և յետոյ հորիթին , նայեցաւ շատ երկար : Կարծես ուտելու բան մը կը քննոռէր իր մերկ տաճ չորս անկիւնը , և երբ ոչինչ չդտաւ , գլուխը յուսահատօրէն խոնարհեցուց կուրծքին վրայ , ու մտախո՞յ սկսաւ խաղալ փախաթին ծայրէն դուրս ցցուած ճիլերուն հետ :

Մենք տաքցած էինք . այդ ճնշող պէտքէն աղատած՝ ամէնքս ալ միայն մեր անօթութեան , մեր աղիքները գալարող անօթութեան վրայ կը մտածէինք : Գաղան մը արթնցած էր մեղմէ իւրաքանչիւրին ստամոքսն մէջ , կատաղի՝ անողորմ գաղան մը որ կը ճանկուտէր , կը կրծոտէր մեր ներսը , և մենք ակռաններնիս իրարու վրայ սեղմած՝ ճիղ կը թափէինք ցաւէն չճշելու համար : Տանտիկինը ոտքի ելաւ , բերաւ երկու գարեհացերը , զորս մենք պատառ պատառ ոչնչացուցինք մէկ վայրկեանի մէջ : Ատով մեր կացութիւնը աւելի ծանր դարձաւ , գրգռուած ախորժակնիս զարհութելի հատեմատութիւններ ստացաւ , և ներսէն սկսաւ մեզ լավիկ հրդեհի պէս : Մենք պատրաստ էինք հողը կրծելու , մեր սեփական միսը թղթուելու՝ եթէ տակաւին այդպէս շարունակուէր : Ոմանք կը չփաղնէին իրենց բերանը , ուրիշներ՝ երկու ծեռքով փորերնին սեղմած՝ կը ծումոկէին իրենց դէմքը ու կծիկ կծիկ կը դառնային ցաւէն : Խեղճ լարեսիրա կինը կը տեսնէր այս ամէնը , կը տառապէր մեզի հետ , կը արորէր ծունկերը , բայց ի՞նչ կինար ընել :

— Դարիպ էք , ախտէրնե՛ր , օօփ . . . թող հոգիս դուրս գայ . . . էրիկս գնաց , գնաց , մինակ ենք , ջրատար ենք , ի՞նչ սեւ կապեմ , Ատոծու ճամբորդը սովորած մեայ , վէրան աշխարհ , Զանէ՛ , Զանէ՛ , մայրդ քեզ մատաղ , հորթդ շա՞տ կը սիրես :

Զանէն մեծ աղջիկն էր , հորթին սիրահարը . մայրը թափով դէպի իրեն քաշեց զարմացած աղջիկը , գրկեց և պինդ-պինդ

համբուրեց արտասուալի աչքերով : Աղջիկը գլուխը թաղեց անոր կուրծքին մէջ :

— Հա՛րկաւ կը սիրեմ, մայրիկ, շատ սիրուն է հոգթիկո, տե՛ս, ինչպէս կը նայի, կը քնանանք կ'ելլենք, կը քնանանք կ'ելլենք՝ կը մեծնայ, սեր ու մածուն կու տայ, չէ՞ մայրիկ, սեր ու մածուն...

— Հա՛, հա՛, մայրդ քեզ մատաղ, ձագո՛ւկս :

Մենք մնացած էինք զարմացած . չէինք կրնար հասկնալ թէ ի՞նչ են մայրական սիրոյ այդ յանկարծական արտայայտութիւնները, թէ ի՞նչ կապ ունին անոնք մեր անտանելի կացութեան հետ : Մենք նոյն խակ դժգո՞ն էինք որ այդ կինը փոխանակ մեր վիճակով զրաղելու, երեխային հետ կը խօսի իրենց հորթին վրայ : Տանտիկնոց փոյթը չէր սակայն . ան վերատին շարունակեց, առանց աղջիկը գիրկէն հեռացնելու :

— Հայրդ գնաց, ա՛լ ետ չեկաւ, ձագո՛ւկս, ա՛խ, մնացինք ջրատար . . . ճամբորդ էր, Զանէ՛ ջան, սեր ճամբոլ գնաց, տե՛ս, ասոնք ալ ճամբորդ են, քաղցած են, եկուր երթանք հաց ճարմնաք որ Աստուած քու հորթիդ չուտ մեծցնէ :

Մայր ու աղջիկ ոտքի ելան . Զանէ վաղեց, կրկին փաթթը-ւեցաւ իր հորթին, իր խուճուճ (գանդուր) մաղերուն մէջ թաղեց անոր դունչը, յետոյ վաղէվաղ հետեւեցաւ մօրը :

Մենք մնացինք մնանակ՝ մեզ հիւծող սոսկալի անօթութեան և այն փոքրիկ աղջկան հետ որ միշտ անշարժ ու յամը նստած կը մնար իր տեղը՝ նայուածքը դարձուցած դէպի դուռը ուրկէ անհետացած էին մայրն ու քոյրը : Դէպի դուռը կը նայէր նաև հորթը . ան ա՛լ չէր որոճար : Կարծես խօսք մէկ ըրած՝ տմէնքս միասին հորթին յառեցինք մեր նայուածքը . մեր ամէնուս զբաղման առարկան հիմայ այդ փոքրիկ կենդանին էր որ կամաց-կամաց գլուխը խոնարհեցուց, աչուըները դոցեց ու քնացաւ հանգարակութաւ :

Սնասելի քաղցը մեզ կը սողաննէր դանդաղ, տանջանալի մահուլ . և միայն այդ հորթը կրնար մեզ փրկել : Սյս մտածումը վաղուց կը զբաղեցնէր ամէնքս ալ, բայց ոչ ոք սիրո չէր ըներ միւսին յայսնելու . ամէնքս ալ կ'աշխատէինք խեղդել այդ մտածումը որ ոճրին եղբայրն էր : Սյս ողորմելի տունը իր դժբաղդ տեսքով, բարեսիրտ ու խորդբաւոր կինը իր գզգզուած երեխաներուն հետ, Զանէի սէրը դէպի հորթը, այս ամէնքս բաւական էին որ զըսպէինք մեր ներսը կրծող հրէշը : Բայց երբ հեռացան մայր ու աղջիկ, երբ միսումինակ մնացինք այս հորթին հետ, այն ատեն՝ կիսամսաւար խրճիթին մէջ՝ ստեղծուեցաւ մէկը այն դժոխային վայրկեաններէն, որոնց միջոցին ոճրին գիւային հմայքը կը գերէ մար-

դը՝ սիրաը՝ այդ պահերուն՝ դողի կ'ելլէ յանցանքին մեծութենէն, բայց ձեռքը կրկին կը բարձրանայ, ո՞վ զիտէ ի՛նչ մուժ, ի՛նչ անհասկինալի ոյժէ մզուած : Առանց իրարու խօսք մը ըսած ըլլալու, մենք մէկիկ-մէկիկ ոտքի ելանք և իրարու հետեւելով շարուեցանք հորթին շուրջը, որ արթնցաւ, ապուշ-ապուշ մեզի նայեցաւ, ու կրկին սկսաւ որոճալ : Գունատ էինք, շունչերնիս անհանգիստ էր, և մեր շարժումներն ալ տեսնդուս էին ու վճռական : Իրարու նայեցանք լուսութեամբ, և համբ համաձայնութիւն դոյացուցինք վայրկենապէս փողոտելու այդ կենդանին և զայն թոնրին մէջ խորովելու : Մեր յուզմունքը ա՛յնքան մեծցաւ որ մենք պատրաստ էինք ակուաներով պատուտելու այդ դժբաղդ արարածը և հում հում լափելու : Մենք մոռցած էինք ամէն բան . չէինք գիտեր թէ ո՞ւր ենք, ի՞նչ կ'ընենք . խղճերնիս քար կտրած էր, մնացած էր միայն մեր անօթութիւնը և այս պատրաստի կրաւկուրը, այս հորթը :

Տարերային ոյժ մը արթնցած էր մեր հոգիին խորը, փոթորկի պէս . մենք պատրաստ էինք քանդելու, աւերելու . ի՛նչ որ ալ ըլլար, փշրելու ամենագեղեցիկ գոյութիւննիրը, ամենաանմեղ էակ-ները՝ միայն կշտանալու համար :

Մենք կատաղի դագաններ դարձած էինք :

Մէկ վայրկեանի մէջ, քանի մը ձեռքեր միանգամայն երկարեցան դէսի հորթին սկարանոցը : կենդանին ցաւագին բառաչ մը արձակեց, բայց անոր ձայնը՝ սեղմող մատներու տակ դարձաւ անցոյս, օրհասական խսխոսոց, որ իսկոյն լոեց . դանակ մը բարձրացաւ, շեղփը փայլփլեցաւ օդին մէջ, բայց նոյն վայրկեանին՝ տան միւս կողմէն՝ ճիշդ հորթին ձայնին պէս ուրիշ բառաչ մը լսուեցաւ :

— Բա՛ա՛ . . .

Ետենիս նայեցանք սարսափած . փոքրիկ աղջիկն էր, որուն դոյութիւնը մենք խսպառ մոռցած էինք, և որ տեսնելով թէ ինչպէ՞ս անծանօթ ու սարսափելի մարդիկ կը խեղդեն իրենց հորթը, կարծես իր գերագոյն միջոց բառաչեց՝ զայն փրկելու համար : Մեր ձեռքերը ես քաշուեցան, դանակը վար ինկաւ . հորթը թողուցինք, ու կը նայէինք այդ փոքրիկ, հիւանդ արարածին, կը նայէինք վայրոյթով ու նողկանքով : Անոր դէմքը կարմրած էր բուռն ճիգէն ու յուզմունքէն, խոչոր աչուըները կը փայլատակէին անախորժ հուրով . այդ փոքրիկը մեզ կ'ատէր իր անմեղ հոգիին բոլոր զօրութեամբ : Զարհուրելի էր այդ երեսան, զարհուրելի էր անոր բոց նայուածքը՝ որուն առջեւ մենք ընկճուեցանք : Մեզի անանկ կը թուէր թէ մայրը հեռանալով՝ ասիկա պահապան թողած էր մեր վրայ, յատկապէս ասիկա՝ որ արդէն վաղուց ի վեր կը կարդար

մեր հոգին խորը : Սովը՝ մեղի համար կամաց կամաց մարմնացաւ այդ երեխային մէջ , անոր ուռած փորին , անոր վտիս դէմքին , մանաւանդ այն սարսափելի թունաժէտ աչքերուն մէջ :

Եւ մենք կ'ատէինք զայն , բայց չէինք համարձակեր անոր դէմ զնել . իր փիրուն մատներով , իր փայլուն աչքերով սն զըս-պած էր մեր գաղանային տրամադրութիւնը . մենք ընկճուած՝ ոչչացած էինք : Ան մեր խիզն էր , մեր կենդանի խիզն , որմէ մենք կը դողայինք :

Դրան առջեւ ոննածայներ լսուեցան . մենք շտապաւ փախանք մեր նախկին տեղերը բանեցինք թոնրին շուրջը : Դուռը բացուեցաւ և տանտիկինը ներս մտաւ մինակ . անոր ձեռքը դատարկ էր , կ'երեւայ թէ չէր կրցած հաց ճարել : Մենք արդէն կը փափաքէինք անկէ ինտրել որ ինչ գնով ալ ըլլայ՝ մեղի յանձնէ հորթը . այլա-պէս մենք կը մեռնէինք սովէն . բայց անոր դէմքին արտայայտութիւնը մեզ կաշկանդեց : Ան հանդիսաւոր քալուածքով առաջա-ցաւ , կանգնեցաւ խրճիթին կեղրոնք , և մեղի նայեցաւ անօրինակ հայեացքով : Բուռն յուզմունքէն կուրծքը կ'ելեւէջէր , աչուքները լայն բացուած էին , և դէմքը գունատ էր՝ ինչպէս մահապարտի մը դէմքը : Ան՝ ժամանակ մը մեղի նայեցաւ լսութեամբ , շրթունք-ները գողացին . պարզ էր որ բան մը յայտնել կ'ուզէր , վճռական՝ սարսափելի բան մը որ կոկորդէն գուրս չէր ելլեր : Եւ ընդհանուր լսութեան մէջ լսուեցաւ անոր ձայնը՝ վիրաւոր ու մղկացող (կը կ-իծացող) կուրծքէ մը ծորող հեծեծանքի մը պէս .

— Ախակէրներ , ախակէրներ . . . գիւղին մէջ հաց չկա'յ . . . այդ ես գիտէի . . . գացի՝ Զանէն դուրս հանելու համար . ելէ՛ք հիմայ , մորթեցէ՛ք այդ հորթը , թող ան մատաղ ըլլայ ձեր եկած ճամբա-ներուն . մորթեցէ՛ք իմ սեւաւոր էրկանս սիրոյն՝ որ օր մը ձեղի պէս չոլերը ինկաւ , և որ հիմայ ով գիտէ ո՛ւր ինկած է անտապան ու անտէր . մորթեցէ՛ք բոլոր այն դերեզմաններու . սիրոյն որոնք ան-տէր են , որոնք կորած են սարերուն , ձորերուն մէջ . անոնց սի-րոյն՝ որոնք բուռ մը հող չեն տեսած , որոնց ոսկորները կը լզեն քա-միները , որոնց ոսկորները կը կրծոտեն գաղանները : Թո՛ղ հանդիսաւ առնեն անոնց թափառական , էրէրմանի սոտուելները : Օ՛օֆ , Զա-նէն պիտի լայ , գիտեմ , ատոր համար արդէն զայն տունէն հեռա-ցուցի . թող լա'յ , լա'յ , ինչ ընեմ , ո՞վ չի լար վէրան աշխարհին մէջ . . . թող գոնէ ճամբորդները սովէն չմեռնին , ապրին , թերեւս անոնց սոթին խէրով Աստուած օգնէ , այս սովը վերջանայ , աշ-խարհը խաղաղի . . .

Ան կը խօսէր սպառգամներ արձակող մարդարէուհին մը պէս . բառերը դուրս կը թափէին հեղեղի նման , իր թէ տեսնդու դա-

ուանցանքի մը մէջ . իսկ մենք կը լսէինք սասանուած : Պահ մը լոեց . ծանր ու խոր շունչ մը առաւ , դարձաւ դէպի դուռը , և առանց ետին նայելու բացագանչեց կերկերուող ձայնով .

— Մորթեցէ՛ք , մորթեցէ՛ք ի սէր բոլոր զարիսկ ճամբորդներու . . .

Եւ դուրս գնաց . . . : Մենք մնացինք քարացած . և երբ ապշութեան վայրկեանը անցաւ , երբ վերստին մինակ մնացինք մեր ներսը կրծուտող անօթութեան հետ , մեր նայուածքները դարձան դէպի հորթը որ անշարժ մեղի կը նայէր , և կարծես մեր մըտածումները կը կարդար : Եւ մեր մտածումները ու էին , մենք կը նզովէինք թէ՛ քաղցը , թէ՛ մեր ստամոքսը , թէ՛ զմեղ :

Կը նզովէինք , բայց պէտք էր կշտանալ :

Սուր դանակը վերստին բարձրացաւ , պաղ փայլ արձակեց . հորթը բառաչեց , յետոյ խսխուաց . և իրը սիսուր արձագանդ անոր օրհասական ձայնին՝ տան միւս ամուլիւնէն . նորէն հնչեց երեխային ճիշը .

— Բա՛ա , բա՛ա . . .

Երկու ձայներն ալ վայրկեանապէս լոեցին . անոնք մեղի համար ա'լ գոյութիւն չունէին . տանտիկնոջ վերջին խօսքը՝ «մորթեցէ՛ք» դեռ կը հնչէր մեր ականջներուն մէջ . իսկ ահոելի քաղցը մզում կու տար մեր ձեռքին . . . ձենձերահուար տունը լեցաց . մանք կշտանալու վրայ էինք . . .

Մայր ու աղջիկ շատ ուշ առւն եկան : Զանէ՝ դուսը բանալով՝ ձեռքի մէկ հատիկ գարեհացը մեղի ձղեց , և ինք վաղէվազ դիմեց հորթին տեղը , բայց դատարկ դանելով՝ կանդ առաւ քարացած , չորս կողմը նայեցաւ , շրմունքները ցցեց ու դարձաւ մօրը .

— Մայրի'կ , հո'րթս :

— Հո'րթդ . . . կուրնամ ես , չկա՞յ . . . ինաս չունի , հոդ մի' ըներ , այս ախաբէրները ուրիշ հորթ մը կը բերեն քեզի :

— Հո'րթս , հո'րթս , հեծեծեց անմիթար երեխան , այս ու այն կողմ դաւնալով :

Փոքրիկ աղջիկը , որ բոլոր ժամանակ լուռ էր , բարձրացուց էր շիւղի պէս բարակ մատր , և քրոջը ցոյց տուաւ տան մէկ անկիւնը ինկած սեւ բանը :

Հորթին մորթին էր . . . մենք մուցած էինք պահելու : Զանէ վաղեց ինկաւ անոր վրայ , գրկեց երկու ձեռքով , բարձրացուց արիւնոտ գլուխը , սեղմեց կուրծքին վրայ . և կը համբուրէր ու կու լար , արիւնոտուլով իր դէմքն ու մաղերը :

Փոքրիկ աղջիկը՝ թոնրին եղերքէն վերջին անդամ բառաւ չեց .

— Բաա՛, բա ա՛ . . . և նոյնպէս սկսաւ հեկեկալ :
Մայրը քարացաւ կեցած տեղը : Զարհուրելի՛ էր . . .
Մենք՝ սարսափելի յանցաղործներու պէս՝ չէնք գիտեր թէ
ի՞նչ ընենք : Ոտքի ելանք ու փախանք նաև այս տեղէն : Զանէի
հեկեկան քները, վոքրիկ աղջկան բառացը աւելի սոսկալի էին քան
ծերունիին «զըմմէնը» : Լաւ էր քաղցէն մեռնիլ քան այդ գնով
կշամանալ :

Սարե՛րը, դէսլի սարերը, բուք-բորան են, վոթորկի տակ .
մառախուղը գրկած էր մթնոլորտը :

Ա՛հ այդ ճանապարհը . . . արխոն ու արցոննք :

Ա Ի Ե Տ Ի Ս Ա Հ Ա Ր Ո Ւ Ե Ա Ն

LE VASE BRISÉ

Le vase où meurt cette verveine
D'un coup d'éventail fut felé,
Le coup dut l'effleurer à peine,
Aucun bruit ne l'a révélé.

Mais la légère meurtrissure,
Mordant le cristal chaque jour,
D'une marche invisible et sûre
En a fait lentement le tour.

Son eau fraîche a fui goutte à goutte,
Le suc des fleurs est épuisé,
Personne encore ne s'en doute,
N'y touchez pas, il est brisé.

Souvent ainsi, la main qu'on aime
Effleurant le cœur, le meurtrit,
Puis le cœur se fend de lui même,
La fleur de son amour périt.

Toujours intact aux yeux du monde
Il sent croître et pleure tout bas,
Sa blessure fine et profonde,
Il est brisé, n'y touchez pas.

SULLY-PRUDHOMME

* * *

ԱՆՕԹՆ ԲԵԿԵՍԼ

Անօթն յորում այս աղաւնիճ մեռանի,
Ի մի հարուած հողմահարի զըծեցաւ.
Հարուածն հազիւ թէ առ նովաւ մօս ժերեաց.
Ոչ մի հընչին յայտ արար զայն:

Մակայն թերեւ վիրառնութեանն երաշխեաւ,
Զօր ամենայն խածանելով ըզբիւրեղ,
Յաներեւոյք եւ անվլրեաւ իմն յընթաց
Յամեր ըզնովաւ հառ շրջան:

Չուր իւր գըրտին խուսեաց կայլակ առ կայլակ,
Բապառեցաւ ծաղկանցըն հիւր զըշխովին.
Ոչ զայնանի դեռ բնաւ ումեն է կասկած,
Մի՛ հուպ լինիֆ, բեկեալ է այն:

Յաձախ որ մեզն է սիրելի ձեռն այսպէս,
Մօս առ սըրտի մերով ժերեալ, ձըմիկ զայն.
Ցեսոյ ցեղեալ հերձանի սիրտն իւրովի,
Մաղիկ սիրոյ իւր կորընչի.

Միշտ անվլրատ եւ անեղծ յայս աշխարհի,
Բզզայ զի վերի իւր նըրբազոյն եւ խորին
Մձել ամեն եւ արտասուեն մեղմաձայն,
Բեկեալ է այն, մի՛ հուպ լինիֆ:

(«Երկրագունա», 1886)

ԿԱՐԱՊԵՏ ԳԱՐԱԳԱԾ

ԽՈՐՏԱԿԱԾ ԱՆՕԹԸ

Անօթն ուր այս ծաղիկ մարի,
Ճեղփեց՝ զարկ մը հողմահարի.
Հարուածն հազիւ շօշափեց զայն,
Չի լունեցաւ փոյքիկ մէկ ձայն:

Բայց թերեւ վերտն այդ՝ խածնելով
Բիւրեղին կուրծը ամեն օր,
Հետքով մ'անեսն եւ ապահով
Յուշիկ դարձաւ շուրջը բոլոր:

Իր զով շուրն է կար կար հոսած,
Ա՛լ ծաղկին հիւրը ցամժած է.

Տակաւին մարդ չունի կասկած,
Մի' դպչիք, ևս խորտակած է:

Յաճախ այսպէս ձեռք մը սիրեալ
Շոյեղով սիրտն՝ հոն վերք բանայ.
Յետոյ ինքնին պատոի սիրտն ալ,
Ու իր սիրոյն ծաղիկ չորեայ:

Միշտ աշխարհի առջեւ ժպտուն,
Զգայ իր վերքը յարանուն՝
Նուրբ եւ խորին, ու շայ զաղտիկ,
Նա խորտակած է, մի' դպչիք:

(«Մասիս», 1892)

Մ Կ Ր Ց Ի Չ Ա Ճ Ե Մ Ե Ա Ն

ԿՈՏՐԱԾ ԱՆՕԲԸ

Մահամերձիկ աղաւնինին թաղարն այն
Հովահարի հարուածով մը ճարեցաւ.
Հարուածն հազիր դրաւար անոր ու անցաւ-
եւ զայն մասնող չը լսեցին ոչ մեկ ձայն:

Բայց այդ թերեւ ճանկլուսուիք ամեն օր
Խածատեղով ճերմակ թիւրեղն անխընայ,
Ընթացով մը անեն սակայն աներկրայ
Յուշիկ յուշիկ կը բոլորի շուրջն անոր:

Իր զով չուրը կարիշ կարիշ տուաւ խոյս,
Հսկառեցաւ ծաղիկներու հիւրն ու հոյզ.
Ու դեռ ոչ ով զայն վընասուած կը կարծէ:
Այդ անօրին մի' դրաւիք դուիք. կոտրած է:

Սյսպէս ահա մեզմէ սիրուած ձեռք մ' ըստես,
Թերեւ հրամամիք կու տայ սրտին երաշխակ,
Եւ ինքնիրեն կը ճեղփուի սիրտն իսկոյն,
Կը քառամի անուշ ծաղիկն իր սիրոյն:

Ուրիշներուն այժին յաւես անվըրաւ
Կը զգայ անիշն ու ցաւիլը ծածկաբար
Բացուած վերքին, վերքին խորունկ ու նըրքին,
Ո՞հ, կոտրած է, մի' մի' դրաւիք անօրին:

Մ Կ Ր Ց Ի Չ

ԽՈՐՀԾԴԱԾՈՒԹԻՒՆԵՐ

ՕՐՈՒԱՆ ԳՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԻՆ ՎՐԱՅ

Բ. (*)

Միակ շարժում մը կայ մեր օրուան մտաւորական կեանքին մէջ, իրական՝ յայտնի, յատակ շարժում մը: Կրօնական մտքի շարժումն է ան, յարուցուած զլխաւորաբար Դպրեվանքի նախաձեռնութեամբ, ու տարածուած բովանդակ հայ կղերական դաստին մէջ: Այսօր, ամէն վեղարաւոր, ամէնէն աննշանն իսկ, գիրք մը, գէթ քարոզագիրք մը իր անութին տակ հասարակութեան ներկայանալու պատուական խոչալէն անհամնդիսա եղած կը գտնէ ինքվինքը: Ասիկա շատ չէ անշուշտ. բայց ասլահովար կրնայ շատ ձանձրալի դաստիլ: Վերջացող տարսոյն ընթացքին մէջ հրապարակ նետուած տառը հասոր զբքերուն (դուրս հանելով հաւաքածոյ մը՝ որ նոր գիրք մը չէ) ճինգը կրօնական գրքեր են, այսինքն կէսը ճշդիր: Ասիկա շատ ուշագրաւ է ի հաստատութիւն վերև ըստուածին՝ թէ յայտնի կերպով կրօնական մաքի շարժում մը կը վարէ կամ կը փորձէ վարել զմեզ, համակելով ու վարակելով ընթերցող հասարակութեան մեծադոյն մասը: Աւելի՛ նոր և աւելի՛ հզօր ապացոյց մըն է Լոյս կրօնակերթին հիմնումը: Կրօնական մտքով ձեւնարկուած նմանորինակ պարզերական հրատարակութիւններու մէջ՝ Լոյս լաւագոյն կերպով սկզբնաւորութիւն մը կ'ընէ: Լաւ ծրագրուած, լաւ կազմակերպուած ու յաջողապէս գործադրութեան դրուած հրատարակութիւն մըն է Լոյս:

Ծահեկան չէ աւսումնասիրել մեր մէջ այսօր ծիլ արձագկող կրօնական մտքին նկարագիրը կազմող տաղըներուն ընութիւնը, կարենալ խորհրդածելու համար հաւանորէն իր առաջ բերելիք արդդիւնքներու մասին:

Էսի թէ Սրբակէն ծնունդ առաւ այդ շարժումը: Դուրեւան Սրբազան՝ մեծանմուա բանասէր մը եւ մեծասաղանդ միստիք բանաստեղծ մըն է: Աննաման կորոներ են իր այն պզամիկ արձակները՝ որոնց մէջ քրիստոնէական միստիք շունչով ու խորհրդապաշտ ու դիով զմայլելիօրէն բանաստեղծած է Յիսուսի կեանքին քանի մը յուղիչ դրուագները, սրբազան ու եկեղեցական պատմութեան քանի մը գէտքերն ու գէմքերը: Սէնալոլիսթ միտք մըն է, որ չի պատճառարաներ, չի տրամաբաներ իր բանաստեղծութիւնը, այլ յուշիկ կը թելագրէ զայն, արշալուսային անգայս մասւախուղի մը փափուկ ու տարտամ սոկեզօծումներուն ընդմէջէն մասնանիշ լնե-

(*) Տե՛ս «Ծաղիկ», թիւ 42, էջ 562:

լով լոյսին կուսական հեռաւով ցոլքերը։ Այս կատրներուն նման շատ բան չեմ յիշեր կարդացած ըլլալ։ Դուրեան Սրբազն սքանչելաղէս կը թարգմանէ նաև՝ մոր եկեղեցական երգերու դրուս-դործոցները, Աշխարհ ամենայնը, Առաւօտ լուսոյն, Նորաստեղծեալը, ևնու, որոնց մէջ մտածումն ու զգացումը կ'արդիանան, բացասրութեան ձեւին ոյժով, և մարդ կը կարծէ Վէսլէնի «Sagesse»էն կտոր մը կարդացած ըլլալ։ Մեր եկեղեցական մեծ բանաստեղծներուն պաշտամունքը ընդհանուրացնելու և զիտակութեամբ զօրացնելու աւելի լաւ միջոց մը չէր կրնար գոյութիւն ունենալ։ Դուրեան Սրբազն՝ աղնիւ տեսակէն ժողովրդականացնող մըն է։

Լա՛ւ ուրեմն, այս վարդապետը Պետրոս Դուրեանին կրամեր եղբայրն է։ Իր ուսուցումն ընծայացու ելած (ուստի) աշակերտները որ կը կազմեն Սրմաշեան Խումբը, ըստ ամենայնի ցոյց չեն տար միեւնոյն մաքով, միեւնոյն ձգտումով, միեւնոյն ոգիով կրօնական զրականութեան մը ընդունակութիւնները։ Պէտք է հաստատել միայն, ո՛չ թէ խծրծել կամ սպարսաւել։ Այդ խումբէն՝ առայժմ Մաշեղ վարդապետը կայ, որ արտեստագէտ զգացողութեան մը թրժեառները կը բերէ իր ըրած գրականութեան մէջ։

Հաս իս, կրօնական զրականութեան մը մեծագոյն ու լաւագոյն արդարացումը իր բանաստեղծականութիւնն է։ Ի հարկէ կայ նաև կրօնական մատենագրութեան բանասիրական ճիւղը, որուն վրայ կը ծաղկին բազմաթիւ ուշագրաւ ստուբր, իրենց կարեւորութեամբ անկախօրէն զուգահեռական բանաստեղծականին։ Հոդալ, սակայն, անհրաժեշտ կը թուի որ, յաղթական գուրս գալու համար վարկածներու և կառկտներու անապատէն, մարդ բան մը ունենայ արուեստագէտ խառնուածքի մը, ինքնատիպ իմացականութեան մը մողութիւնէն։ Վարկածները, ենթագրութիւնները, ճշմարտութիւնները՝ կը մաշխն, օր մը կրնան կորանցնել իրենց անուանական արժէքը, զըլաբերութեան մէջ սրբուած գրամի մը նման։ Դիտական արժէքի տեսակէտէն, մէկ օրէն միւսը կրնան անդարձաննելի զուգումի մը մէջ փառնալ տարիներու արդիւնք խղճաւմիս յողնութիւններու կառացումները։ Ոճը միայն անման է։ Խընան և օիչէ բանաստեղծներ չէին միթէ, իրենց խմաստակըթի, բանասէրի և պատմաբանի խոժուադէ՞ շուրջառին ներքեւ։ Արդի բանասիրութիւնը և պատմագիտութիւնը կ'ուղեն խղել համերաշխութեան վերջին կապերը՝ գերման-բողոքական մեկնաբանութեան բանասիրական հայեաց քննուան հետ, հայեաց քններ՝ որոնց համեմատ կաղմած է միլնան իր պատմական-բանասիրական հսկայ գործը^(*)։

(*) «La Revue des Idées» (15 Janvier 1901) La valeur scientifique de l'œuvre de Renan, — par Maurice Verne.

Բայց եթէ Histoire du peuple d'Israëlի հեղինակը պիտի կրնայ որ
մը դուրս մնալ դիտական արժեքի խստապահանջ ու փոփոխամիտ
շրջանակէն, ապահովապէս ժողովուրդներու զրականութեանց էջե-
րը պիտի փառաւորուին մինչև վերջը՝ *La Vie de Jésusի և Dia-
logues philosophiquesի* բանաստեղծին ու նրբազնին սկզբանիկին ա-
նունովը:

Եթէ Արմուշեան միտքը ըստ ամնայնի արամագիր և ընդու-
նակ չի ցուցներ ինքովնքը նախնեաց գրական տւանդութիւննե-
րուն և Դուրեան Սրբաշանի անձնական օրինակին թելադրումնե-
րուն, յայտնի ազդեցութիւն մը կրած ըլլալ կը թուի աստուածա-
բանական հովերէ:

Աստուածաշնչական ուսում մը՝ կայ: Բոլոր ուսումներուն նրա-
ման, անիկա անկախ է էապէս որ և է օգտապաշտ ու բարոյացու.
ցիչ նպատակէ: Մարդ՝ պատմական ճշմարտութիւնը գտնելու գերա-
գոյն հաճոյքին գոհացում տալ կը վնասէ, ու ատիկա ամէն ինչ է:
Այդ է սպատմառը որ կրօնական զգացումն զուրկ գիտուններ իսկ,
կ'ուսումնասիրեն Աստուածաշունչը, կ'ուսումնասիրեն բոլոր կրօն-
ները, իրենց ծագումներուն և բնաշրջումներուն շահեկան երեւոյթ-
ներուն ներքեւ: Ռընան հաւատացեալ մը չէր, կրօնական մեծ
պատմագիր մը և բանասիր մը հանդիսաց ու ուկայն: Աստուածաշն-
չական ուսում մը՝ կայ: Մարդի կանխորշամէտ (à prioristique)
տրամադրութիւններով, աստուածաշնչական ուսումը կը գտնայ
աստուածաբանական: Աստուածաշունչի գիտական ուսում մը՝ կա-
րելի է: բայց գիտական աստուածաբանութիւն մը՝ անկարելի:
Տոքիթ. Թովման՝ արդի աստուածաբանութեան նուիրուած շա-
հեկան ուսումնասիրութեան մը մէջ, զոր պարբերաբար կը հրատա-
րակէ Լոյս, յայունի կերպով կը բացաբարէ թէ ինչպէս հարկ է ըմ-
բըսնել աստուածաշնչական ուսում մը՝ աստուածաբանութեան տե-
սակէտէն: Մուշեղ վարդապետ լաւ կը բացաբարէ (*) անկախ բա-
նասիրին ու պատմաբանին գերը՝ կրօններու ուսումնասիրութեան
մէջ: Մուշեղ վարդապետ չի կրնար կանգ առնել այդ չէզոք հայե-
ցակէտին վրայ, ու կ'աւելցնէ: «Ե՛թունինք թէ հաւատքը մըտ
քէն աւելի սրտի բանաստեղծական, երացուն թափներուն պէտք
ունի. բայց երբ միտքը առանց սրտի այս թափները միլրատէլու
իր փրկարար օժանդակութիւնը կը բերէ հաւատքի զգացումին, այն
ատեն ապահովաբար հաւատքը հիմնաւորուած բանաւոր ոյժ մը կը
դաւնայ մեր ամբողջ կեանքին մէջ:» Հոգեբանութեան մէջ բա-
նաւորութիւն, գիտակցութիւն և հաւատք՝ անջատ կացութիւններ
կամ վիճակներ են: Գեղեցիկ կերպով ու գրադիտորէն կնրտուած

(*) «Ծաղիկ» թիւ 10, Կրօնի ու Եկեղեցին, էջ 465:

պարբերութեան մը մէջ, ի հարկէ դիւրին է զանոնք իրարու հետ խառնել, հաշտեցնել։ Հոգֆրանութեան մէջ հաւատքը կը բացաւ րուի մաքի անգիտակից ու անհակակչու կրտսորականութեամբ։ Rationaliste հաւատք մը՝ իրապէս չի կրնար դոյութիւն ունենալ։ Բայց եթէ այդպիսի բանութիւն մը անպատճառ կ'ուզուի ի գործ գնել, ծնունդ կը տրուի աստուածաբանութեան և իր բաղմակնձիու տատանկներուն։ Այն առենն է որ կը բունին կրօնական վրձաբանութիւնը (controverse) և ջատագովական (apologétique) միտքը, իրենց հոգերով ու հնհնութիւներով։ Գիտական բանասիրութիւնը կը մերժէ որ և է ջատագովական առաջադրութիւն, որ կը վերաբերի աստուածաբանութեան կալուածին։ Այնան կ'ընէ։ «Հասկնակի է թէ ի՞նչ հեռաւորութիւն կը բաժնէ պայքարախօսը (controversiste) որ կը բազմայ դոյութիւն ունեցող կրօնական ձեւեր փոխելու, զիտունէն՝ որ մտաշնուական (spéculation) նորասուկ մը միայն կ'առաջադրէ, առանց որ եւ է տղղակի կիրարկութեան՝ ժամանակակից իրողութիւններու կարգին մէջ»։

Ճշդիւ աստուածաբանական հնհնութիւն է որ, կրօնական հիմնարկութիւն մը անհանգիստ կ'ընէ իր աւանդութեանց հիմներուն մէջ։ Աստուածաբանութիւնն էր որ ծնունդ տուաւ բողոքականութեան։ ա՞ն է որ կը բուժանէ հաւատական ըմբունումներուն մէջ՝ նոր ի նորոյ ծագում առնող աղանդներուն ուրեմնը։ Ի՞նչ շահեցաւ ու ի՞նչ կը շահի մարդկային ընկերութիւնը, ձշմարտութեան կալուածին մէջ, ասղագայ կեանքի սահմաններուն մէջ, իր մաքի եւ հոգիի այս յօդնավասուակ տատանումներով։ Տխուր ու մթին հարցում։ Բայց աղանդովաբար, արքայութեան ու դժոխքին ձամբաները յաւխտենապէս նոյնը կը մնան, աւազ։

Մեղի համար յատկապէս նկատելի կէտեր կային այս խնդիրներուն մէջ։

Շատ մը հասարակութիւններու համար կրօնական հաւատական ներկայացներն ու աւանդութիւնները չունին այն նշանակութիւնը՝ զոր ու նիս մերինները մեղի համար։ Անոնց մէջ եկեղեցին ընկերային ոյմը յաճախ շատ յարաբերական կամ բացարձակապէս երկրորդական է։ Կրօնական ըմբունումներու դանաղանութիւնները հոն շատ չեն վեասեր համայնքին տոհմային ամհատականութեան։ Մինչդեռ հւովմէագաւան հայ մը՝ ընդհանրապէս իր մայրենի լեզուն իսկ կ'արհամարհէ։ Ահա՛ Ֆրանսա, որ եկեղեցական աշխարհային իշխանութեան լուծը կը թոթուէ, բացորոշապէս հոչակելով թէ ա՛լ պէտք չունի անոր։ Այդ յայտարարութիւնը և անոր գործադրութիւնը չեն կրնար վիասել ֆրանսական աղգին ցեղային անհատականութեան։ Մենք՝ բացարձակապէս կապուած ենք մեր եւ-

կեղեցին։ Այդ կապը՝ հոգեւոր կասթ մը չէ միայն։ Առանց այդ եկեղեցին՝ մեր հասարակութիւնը իր ցեղային ինքնուրոյն գոյութեան պայմաններէն կարեւորագոյն կամ բացարձակ սլայմանը կորուսած կ'ըլլայ։ Օսմաննեան կայսրութիւնը արտօնած է զմեզ գարերէ ի վեր՝ այդ եկեղեցին պահպաննան միջոցներուն աղատ գործադրութիւնը։

Ի՞նչ է հիմնական նկարագիրը այդ եկեղեցին։ Ահա՛ նիւթմը զոր շատ օգտակարապէս պիտի կարենային մշակել հայկական եկեղեցագիտութեամբ զրազողներ։ Լոյս հանդէսը յաջող քայլեր սկսած է առնել այդ ճամբաւն մէջ, և Մարկոս էֆ. Աղաբէկեան վերջերս Բիւզանդիոնի մէջ հրատարակած իր մէկ յօդուածով բաւական գոհացուցիչ բացարութիւններ տառաւ այդ մասին։ Գրիգոր Լուսաւորիչ հիմնած է այդ եկեղեցին, եւ անիկա՝ իր տմբողջութեանը մէջ այնպէս՝ ինչպէս մեղի աւանդուած է առաջին օրինքն, նույիրական է ու անվերաբննելի։ Այն օրն ուր «Լուսաւորչայ կանթեղ»ը պիտի մարի, այն օրը խաւարի ու սուգի օրն է մեր եկեղեցին համար։ Այդ նույիրական կանթեղը պէտք ունի յարատեւ արթուն խնամքի։ Անձարակ լուսարաբններու ձեռքը՝ կրնարխաւարիլ, կրնար խորակուիլ, մատուկ բանել, իր կազդուրիչ ու փրկարար ճաւագայթումներուն յատակութեանը մէջ։

Եկեղեցիները իրենց աւանդական հիմներուն համեմատ իրարմէ կը տարրոշուին։ Այդ կիմնըը կը կազմեն՝ մէկ կողմէն դաւանաբանական ըմբռնումներ, ծէսներ, եւ միւս կողմէն՝ զուտ առնմային սովորութիւններ, որոնք վերջամնացութիւններ են ցեղային աւանդութեան, հեթանոսական անցեալին։ Այդ տարրոշումները կը կազմեն ու կը կացուցաննեն խրաքանչխոր Եկեղեցոյ անհատական նրկարագիրը։ Որ եւ է Եկեղեցի, իր վերջանական կազմակերպութեան մէջ, այսպէս ինքնուրոյն, ինքնուգլուխ անհատականութիւն մըն է, ունինալով իր յատկանշական գիծերը, որոնցմով բացորշապէս կը տարբերի իր նմաններէն։ Աւետարանը, յիսուսաւանդ խօսքը, բնաւ գործ չունի այս զարմանալիօրէն մարդկային խնդիրներուն հետ։ Բայց ա՛յլ է Աւետարանը, այլ է Եկեղեցին։ Ի՞նչ հարկ, տեսակ մը պատուական պարզամտութեամբ կամ մոլեսանդ խորագիտութեամբ, ինչպիս յարուցանել հոս այս փափուկ կէտերուն մասին։ Խոհեմութիւն չէ Եկեղեցի մը սրավն մէջ տարակոյսի ուտիձներ սնուցանել։ Անհունապէս վետակար, անհունապէս վտանգաւոր են այդպիսի անխելքութիւններ։ Ատոնք՝ այդ աւանդական հիմնարկութիւններուն անհատական ինքնուրոյնութեան կը սպառնան առմէնէն առաջ։ Եկեղեցիները կը շրջափոխուին, վոփիսութիւններու կ'ենթարկուին, անտարակոյս, բայց ատիկա

պէտք է ըլլայ իրենք իրենց մէջ մլոյն, և ոչ թէ քոյր եկեղեցին մը նկատողութիւններուն կամ տեսակէաններուն համեմատ։ Առաջն պարագային, անոնք կը շարունակին զարդանալ իրենց սեփական անհատականութեան մէջ, ժամանակին ու պարագաներուն պահանջներուն համեմատ։ Երկրորդ սարագային՝ վտանգուած կ'ըլլան իրենց ուրոյն ինքնութեան ու եկեղեցական անկախութեան մէջ։

Իրենց յատկութիւններովն ու իրենց թերութիւններովը, զի՞րենք բնորոշող տարրերու ամրոջութեան մէջ, եկեղեցիները անձեռնոմների են ուրեմն։ Իրենց առաքելական կամ ուղղափառական յաւակնութիւնները՝ նոյն են, համարժէք են չէղոք մոքի մը համար։ Բոլոր եկեղեցները սուրբ են, իւրաքանչիւրին։ համար՝ իր աւանդութիւնները նոուիրական են ու պաշտելի։ Եկեղեցիները իրարու հանդէպ միայն կը գտնան հերձուածող կամ ոչ-առաքելական։ Ասիկա՝ կրօնական հետեւածանութեան (prosélytique) արդիւնքն է։

Հայ եկեղեցին, որ իր էապէս ընկերային հանգամանքով շատ աւելի պէտք ունի իր անհատականութեան պահպանման, չի կը նար իր գրկին մէջ արուեստաբանական ու դաւանաբանական խճողիրներու ծագում առնելը տեսնել՝ առանց վտանգուած զգալով ինքզինքը՝ իր գոյութեան հիմունքներուն մէջ իսկ։ Վասն զի որ եւ է խնդրական կէտ, որեւէ երկրայութեան պարագայ, բողոքականութիւնը, համվմէաղ աւանութիւնը կամ ուրիշ որ եւ է օտար դաւանանք ցուցանիշ կ'ընէ։ Մեր հասարակութիւնը, որ պէտք ունի հաւաքի մը, ունի զայն արդէն, իր եկեղեցիին սուրբ աւանդութիւններուն հետ կապուած ձեւի մը ներքեւ։ Անիկա, այդ գարաւոր եկեղեցին, բնա՛ւ պէտք չունի ինքզինքը արդարացնելու կամ բացատրելու, դուրսէն եկած առարկութիւններուն կամ քննադատութիւններուն հանդէպ։ Ան՝ ինքիրեն բաւական է, ինչպէս զիստակից ու զարգացած անհատականութիւն մը, հազար իր ինքնութեան և գոյն անոր շեշտ մեկուսացման մէջ։ Վառնզի ո՛չ կրօնական հետեւածանութեան, այսինքն դուրսէն սպասուած մողորեալ ոչյաւարներու, ո՛չ ալ կրօնական բրօրականուայի պէտք ունի։ Հռովմէականութիւնը կամ բողոքականութիւնը մերթ իր հետը կ'իման, զայն անուաննելով աղխորէն՝ կամ չարամորէն եւտիքական, անջառ, հերեւաթիկոսական եկեղեցի։ Ի՞նչ փոյթ։ Պէտք է վերջնականապէս նկատել թէ ինքը լիովին գոհացում կուտայ այսօր ու թերեւս մինչեւ վերջը պիտի կարենայ տալ անոնց՝ որ պէտք ունին հաւատքի մը, իբրեւ պատրուակ պահպանութեան լուսաւորչաւանդ սրբազն անչէջ կանթեղին։

Այսպէս, Եկեղեցին, որ եւ է խիծով ու բիծով պղտորուած քննական նկառողութիւն կը վանէ իր ծոցէն։ Հայ Եկեղեցւոյ վարդապետներ կամ Հորոյ՝ Կ'ուղեն անսպատճառ վիճիլ իրենց գէմր ելլող առաջին պառուելին հետ, ու յազմել անոր։ Անօդուատ կրօնական ըմբշամարտութեան մէջ, ո՛չ յազմութիւն կայ ոչ պարատութիւն։ Վիտա միայն կայ։ Ի՞նչ հարկ պատասխանել՝ երբ կարելի է ժամանակ ու հեղնել։ Այսպիսի աշխատակիներ որոնք եպիսկոպոսներու, վարդապետներու եւ աշխարհականներու ամրախ մը յուզումի կը մատնեն, իրասլէս միասնակար են Լուսաւորչայ Եկեղեցին, ներքին գոյութեան աեսակէտէն։ Հասարակ մողովուրդը չունի ուրիշ պատրուակ և շարժառիթ՝ հաստատուն եւ խորոնի ինքնաճանաչումի և միաւորիչ ինքնամփոփման։ Հարկ է թողուլ զինքը հանդալաւ՝ իր հինաւուրց հաւատութիւններուն հետ։ Տղայականորին անխոնեմ բան է հակառակ ուղղութեամբ ինդիրներ քրքրել։ Միմրայն հաստի զարգացման գործ է անկախ ինքնաճանաչութիւն մը զերծ կրօնական կաշկանդումներէ։ Այդ է պատճառը որ իրենց ընդունակութեան անպատշաճ հողի մը մէջ բռուած հոգիներ, իպիւ տարր և իրեւ ամբողջացուցիչ մաս գոյութեան իրաւունք չունին ընկերային-ցեղային վունջին մէջ։ Ժողովուրդի մը ցեղային միութեան պատրուակները պէտք է յարագուին, որքան ալ քննական ամուսիններէ անհեթեթ թուին անոնք։

Հոս կը վերջանան այս նկառողութիւններն ու խորհրդածութիւնները, օրուան գրական ու մատորական կեանքին վրայ։

ԱՐՏԱՆԵՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

ՊԵՊ Ե ԲՆԱԿԵՑԻՆ

Քաղին անհուն, խուշ ժըխորհն վիրաւոր
Հոգիս անուրջն ունեցաւ զիրգ հանգիստին.
Ծաղկաիշրիթ հանգրլւան մուր պըշնուին
Բոլոր անվիշ իրերը կոյս եւ աղուոր։

Հոգիս անուրջն ունեցաւ զիրգ հանգիստին՝
Տըւայտանի ու խոնցինի պանեն վերջ.
Ու խոյս Տըւի Տաղին դես ի խորշն այն պերճ
Ուր վայեցի հորիզոններ կը ժըպտին։

Տրայտանի ու խոնցենի պահեն վերց
Օ՛ հեշտագին անդորրը՝ զիրկը բնութեան.
—Պուրակ, մարմանդ ու ծաղիկներ շինչ, բուրեան,
Երանութեան խընկաւաններ երինապերն:

Օ՛ հեշտագին անդորրը՝ զիրկը բնութեան,
Դաշտաւակ ծըմակներուն առջնորդեր.
Շուրջը, ամէն տեղ, ծաղկի բոյր ու երեր
Եւ անուրջներ որ հոգուդ մէջ կը խընդան,
Դաշտաւակ ծըմակներուն առջնորդեր.
Ո՛վ իմ հոգիս մառախապատ, խըրկ' դուն
Մարմանդներուն սուրբ ցողին մէջ, երբ առտուն
Պըճնեն երկինքն արշալոյսին վարդ քերքեր:

ՄԻՀՐԱՆ ՈՒՂՈՒՐԵԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՒ ՕՐԵՆՍՈՒԻ

ՔԵՐՍԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Բ. (*)

Կենդանի լեզուի գործնական քերականութիւն մը՝ ասկէ զատ
ուրիշ գուար խնդիր մըն ալ ունի լուծելու, — հաղորդե՛լ, ու տա՛ւ
այն լեզուային կիրառութիւնը, որուն պիտի հետեւի գրովը, ու-
րեմն որոնել չափառու և տիպար լեզուային կիրառութիւնը և ա-
նոնց բոլ ու անօնց վրայ իր կանոնները սահմանել: Ներկայի զար-
գացեալ պարմաններուն մէջ ոչ մէկ գրող կրնայ առանց գործնա-
կան քերականութեան ըլլալ. և ճիշտ այս պատճառաւ ալ գործ-
նական քերականութիւնը չատ լաւ զիտակից պիտի ըլլայ իր աղ-
ղեցութեանն ու կարեւորութեանը և մեծ խնամքով ներկայացնէ
այն լեզուային կիրառութիւնը, որ համաձայն է լեզուի զարգաց-
ման և անոր ծշմարիս օրէնքներուն, ինչպէս և լեզուի կեանքին
ներկայի հոգեկան պահանջներուն:

Աղետալի մոլորութիւն մըն է ըսել, թէ մենք ոչ մէկ գործ-
նական քերականութիւն կը գործածենք: Այսպէս ըսողները, գոնէ
աւելի տրամարանական ըլլալու համար, պէտք է ըսելին թէ մենք
չենք գործածեր ոչ մէկ նոր գործնական քերականութիւն: Որով-
հետեւ անոնք ամինքն ալ, առանց բացառութեան, կը գրեն գործ-
նական քերականութեան մը համեմատ, զոր թերեւս բնաւ տեսած

(*) Տես «Ծաղիկ», թիւ 14:

չեն, և զոր սակայն սելունդէ սերունդ մեր լեզուն ժամանգեր է, և մեր լեզուին զարգացումը որոշեր է. նոյն խել անոնք, որոնք իրենց լեզուային զգացման կ'ապաւինին, կը գրեն այսօր հին քերականներու աւանդածին համեմատ: Արչափ ալ կարծեն թէ պէտք չէ քերականութիւն, այսու ամինայնու իրապէս ամէն ոք պէտք ունի քերականութեան: Սակայն այս պարագային, անոնք առանց գիտակցութեան կը հետեւին արդէն հինցած քերականութեան մը որուն գոյութիւնը չեն նկատեր, որովհետեւ անոր սկզբունքներովն են կրթուած, այնպէս որ բնական լեզուային զգացում կ'անուանուի այն՝ ինչ որ վարժութեամբ առացուեր է:

Եթէ մեանք այս հանգրուանին վրայ, այն ժամանակ կ'աղաւաղինք մեր լեզուն հինցած տեսութիւններով, հետեւարար՝ ամէն անոնք որոնք այս հարցը նկատի կ'տանեն անկողմնակալութեամբ, առանց թոյլ տալու որ իրենց անձնական նախապաշարումներն ու կրքոտ կողմնակալութիւնը իշխնի իրենց կարծիքին վրայ, պիտի խոստովանին թէ գործնական իերականութիւնը պէտք է միշտ նոր գրուի: Ներկայ լեզուի՝ գիտական սկզբունքներուն վրայ հաստատուած նոր քերականութիւն մը՝ ապագայ պատմական հետազօտութիւններու համար ալ մեծ կարեւորութիւն կ'ունենայ, և թերեւո ներկաններու համար ալ. որովհետեւ շատ իրաւացի է նոր բազոյն պատմական հետազօտութեան այն սկզբունքը՝ թէ իսկապէս լեզուի պատմութեան օրէնքները կմնդանի լեզուի վրայ կըրնան ճանչցուիլ:

Ուստի, մեր ժամանակին համար, այսինքն գրականութիւն ունեցող ժամանակամիջոցի մը համար, որ արդէն գործնական քերականութեամբ մը (հինցած եւ ոչ-գիտական) կը վարուի, նոր գործնական քերականութեան մը անհրաժեշտապես անխուսափելի նկատելու ենք: Ասկէ զատ, այս քերականութիւնը վերը յիշուած սկզբունքներուն՝ այն է կենդանի լեզուային կիրառութեան, ինչպէս նաև մեր ժամանակի լեզուարանութեան վրայ պէտք է հաստատուի: Թէպէտ իւրաքանչիւր գործնական քերականութեան համար կենդանի լեզուային կիրառութեան հայեցակիչոը պէտք է առաջն տեղը զբանէ, բայց եւ այնպէս՝ նախ և առաջ ներկայ լեզուաքննութեան հետ ունեցած աղերսին պէտք է համաձայնինք, որովհետեւ առոր մէջ վերջապէս միջոց մը ունինք, գիանօրէն զատելու և որոշելու լեզուային կիրառութիւնը. և յետոյ՝ որովհետեւ լեզուարանութեան կատարեալ կերպարանափոխութեան հետ կապուած է գործնական քերականութեան համապատասխան կերպարանափոխութեան անպայման հարկաւորութիւնը: Այս անդամ լեզուարանութեան յարիլը շատ աւելի գժուար է, քան թէ նախկին

գարերու մէջ, որովհետեւ հիմայ միայն առաջին անդամ ըլլալով պատմական հետազօտութեան մէջ գանուեցաւ լեզուի ճշմարիտ գիտական ընթացքի մը ուսումնասիրութիւնը, որովհետեւ հիմայ առաջին անդամ ըլլալով կարելի եղաւ լեզուային երեւոյթներն ու անոնց օրէնքները ճշմարտապէս ճանչնալ և հնագոյն լեզուաբանութեան ակզրունքներէն բարորովին դատել: Ուստի, գործնական քերականութիւնն ալ պէտք է խզէ այս սկզբունքներու հետ ունեցած կապը և այս փոփոխուած հողին վրայ նորէն կառուցուի: Եթէ նախապէս գիտութիւնն ու գործնականութիւնը հաւասարապէս ուշադրութեան արժանանային, ինչ որ դժբախտաբար չէ կատարուեր, այն ժամանակ երկուքին միջեւ բացուած վիճը այլեւս դոյութիւն չէր ունենար:

Թերեւս այստեղ տեղի հասկնալի դառնայ, թէ ինչու այս յօդուածին սկիզբը գիտութեան ու գործնականութեան վրայ խօսուեցաւ: Գործնական քերականութիւնը մերժուած, արհամարհուած էր գիտութեան կողմէն, որ կը կարծեր թէ ան պիտի կրնայ իր իսկական ճամբան գտնել: Հետեւաբար՝ երկար ժամանակ չխորհեցան թէ առանց պատմական հետազօտութիւններու վրայ հիմնուելու, բոլորովին անհաստատ և անկայուն լեզուայրդարման մը և լեզուային կիրառութեան մը պիտի յանդէր: Այս ճամբան անպատուղ էր, որովհետեւ գիտութենէն բաժնուած էր, տարակոյս չկայ որ անկէ ընթացովները զուր աշխատեցան, ինչպէս փորձը ցուցուց:

Սակայն ընդհանրապէս ըսելով՝ գործնական քերականութիւնը կարելի՞ է կապել պատմական հետազօտութեան: Ով որ այս հարցման ժխտական պատասխան տայ, անպատճառ սխալ ըմբռնում ունի պատմական հետազօտութեան վրայ, կամ, անկատար պատմական հետազօտութեան մը պատկերը կը կրէ իր մտքին մէջ, ինչպէս և իրապէս ալ պատմական հետազօտութիւնը հետզհետէ միայն անկատար վիճակէ մը կատարելագոյն պատմական մեթոտի (եղանակի) վերածուեցաւ: Այս հնադոյն պատմական մեթոտին համաձայն՝ աւելի սիրով դիմեցին հին գերմաններէնի, որուն մէջ, ինչպէս և բարբառներուն մէջ, կը տեսնէին լեզուի ոչ-արուեստակեալ ու առողջ, բնական յօրինուածը, որ նոր բարձր գերմաններէնի ճռած արուեստական ձեւին իր հակադիր կը ներկայացուէր: Այս ըմբռնումը սակայն հաստատուած ըլլալով անկատար պատմական մեթոտի վրայ, մալտրութիւն մը կը պարունակէ: Եթէ մննք սովորական խօսակցութեան մէջ զրաւոր լեզուն ու խօսակցականը իրարու դէմ յանդիման կը դնենք, գիտնօրէն պարզ բաժանում մը ըրած չենք ըլլար. հետեւաբար, գիտական բաժանման մը համար,

ինչպէս որ հնագոյն պատմական հետազօտութիւններու մէջ եղած է, պէտք է խուսափինք այդ գրութենէն։ Եթէ մնաք կ'ուզենք այս ըմբռնուռմին հետ գիտնօրէն վարուիլ, պէտք է աւելի որոշ արտայայտենք, և ոչ թէ երկու, այլ երեք տարրեր լեզուի տեսակներ իրարու առընթեր որոշենք։

Օրինակ՝ գրական լեզուին առընթեր ունինք խօսակցական լեզուի կրկնակ ձեւեր։ Խօսակցական լեզուն մէկ բառով անուանենք զրուցուած հաղորդակցութեան լեզու, այն ժամանակ զրուցուածին այս երկու տեսակները կրնանք անուանել ստորին և բարձր զրուցուած։ Ստորին զրուցուածն է գաւառաբարբառը, բարձր զրուցուածն ալ կրթուած, բնակիր դասակարգի՝ ընկերութեան մէջ կիրարկուած յարաբերութեան լեզուն է, որ ոչ երբեք բոլորովին նոյն է գրական լեզուի հետ, այլ գաւառաբարբառի և գրական լեզուի միջին անջրպետը կը գրաւէ։ Ուստի միեւնոյն նախաղասութիւնը կարելի է երեք կերպով արտայայտել. — գաւառաբարբառով, բարձր զրուցուածով և գրական լեզուով։

Սրբ՝ բարձր զրուցուածը կը գանուի գաւառաբարբառին և գրական լեզուին միջեւ. անիկա խասնուրդ մըն է գաւառաբարբառի ու գրական լեզուի, աւելի մօտ է գաւառաբարբառի քան թէ գրական լեզուն, և ընդհակառակը շատ աւելի մօտ է գրական լեզուին քան թէ գաւառաբարբառը բացարձակ հաղորդակցութեան լեզուն է բարձր ընկերութեան մէջ ալ, կայ նաև այնպիսի բարձր զրուցուած մը, որ կը գործածուի օտարներու հետ խօսուած և հանդիսական բանախօսութիւններու միջոցին, և որ միշտ, տուելի կամ նուազ, կը տարրերի գաւառաբարբառէն։ Այս բարձր զրուցուածը նոյնքան լաւ թեարգասի՛ մըն է, որքան գաւառաբարբառը։ Լեզուի բնական զարդացումը քերականական և ոճագիտական օրէնքներով կանոնաւորելու փորձերով բնաւ չընդհատուեցաւ և միայն գաւառաբարբառներու մէջ չսահմանափակուեցաւ, այլ գաւառաբարբառի ու գրական լեզուի միջին անջրպետը գրաւող բարձր զրուցուածին մէջն ալ շարունակ ներդործող է և այսօր գեռ կը գործէ, և նոր քերականական կանոնաւորումներով բնաւ չի կրնար խեզզուիլ։

Գաւառաբարբառաւները զարդացման հնագոյն աստիճանի մը վրայ միայն կեցած մնացին, որովհետեւ մտաւոր կեանքի շատ չընաններու համար այլեւս չգործածուեցան։ Բայց և այնպէս այս անշարժութիւնն ալ (դաղար) կառարեալ չէր, քանի որ բարձր զրուցուածի միջոցով գրական լեզուէն շատ բան մտաւ գաւառաբարբառի մէջ, որով բարբառներու բնածեւը փոփոխութեան հնթարկուեցաւ։ Այսո՛, մինչեւ իսկ արուեստական ձեռնձգութիւն մը

նկատելի է բարբառներու մէջ այսպէս, ինչպէս է գրական լեզուի մէջ : Բաւական է միայն յիշել թէ որքա՞ն օտար բառեր ընդունուած են բարբառներու մէջ և գործածական դարձած : Ուստի բարբառներն ալ մասամբ գիտակցական արուեստով աւելի դարդացեր են, և ինչպէս որ գրական լեզուի մէջ ամէն բան արուեստ չէ, այլ շատ բան բնութիւն է, այսպէս ալ ընդհակառակը բարբառներու մէջ այսօր այլեւս ամէն բան բնական չէ, այլ շատ բան արուեստ է :

Եթէ որոշ կերպով գիտենք լեզուի զարդացումը, այն ժամանակ կը տեսնուի, թէ զարդացման բնականութիւնը ոչ երբեք կը դադրի գիտակցական արուեստի ձեւնձգութեամբ : Օրինակ՝ եթէ ժամանակամիջնոցի մը մէջ գիտամարք և շատ կամ քիչ յատակ ճանաչողաւթեամբ փոփոխութիւններ են կատարուեր լեզուի մէջ, այն ժամանակ՝ սերունդի մը կողմէ միշտ քանի մը կէտերու մէջ միայն փոփոխութեան ենթարկուած այս լեզուն՝ ծնողներու բերնով զաւակներուն կ'աւանդուի իրեւ բարձր զրուցուած . և մանուկները քաղաքակրթութեամբ փոփոխուած կամ ազնուացած այս լեզուն կ'ընդունին իրեւնց ծնունդէն սկսած, պարզաբար այն բնական եղանակով՝ ինչպէս նախնագոյն ժամանակի մը մանուկները կ'ընդունէին քաղաքակրթութեամբ չփոփոխուած լեզու մը : Արդեօք նախապէս քանի մը բառեր ու ձեւեր արուեստական կերպով փոփոխուե՞ր են թէ ոչ, այս պարագային բնաւ կարեւորութիւն չունի : Նոր սերունդի մը համար, այս փոփոխուած ձեւերն ու բառերը զորս կերպով մը մօր կաթին հետ կը ծծէ, նոյնքան բնական լեզուածեւեր են, որքան անոնք, որոնք նախնագոյն ժամանակի մը մէջ արուեստով չեն փոփոխուեր : Ուստի յետադայ սերունդներու միջոցով լեզուի բնական զարդացման գործողութիւնը միշտ նորէն կը վերանորոգուի . ան անխափի կ'ընդունի բառերը՝ տուանց հարցընելու թէ արուեստակե՞րտ են թէ ոչ՝ իր կիւարութեան մէջ, և հետզհետէ իր օրէնքներուն համեմատ կը ձեւակերպէ կամ՝ կը մերժէ իր մէջէն կամ՝ կը պահպանէ . ան կը բաւնայ հակասութիւնները և այսպէս արուեստն ու բնութիւնը ձուելով կը սուեզէն նոր ու աւելի բարձր բնութիւն մը : Եթէ գրական լեզուն միայն թղթի վրայ գոյութիւն ունենար, այն առեն ի հարկէ այս բանը կարելի չէր, սակայն նոյն այն բարձր զրուցուածին մէջ ուր գրական լեզուն և բարբառը կը խառնուին, գրական լեզուն իրեւ կինդամի՝ ժողովուրդին մէջ կը մանէ և լեզուի բնական զարդացման գործողութեան կ'ենթարկուի : Բաւական է միայն մտածել որ շատ ընտանիքներու մէջ բարձր զրուցուածն է միայն (բնականաբար առելի) կամ նուազ չափով բարբառին նմանցուած, և ճիշդ այս է

անոր գրական լեզուն ունեցած տարբերութիւնը) խօսակցական լեզուն, զոր մանուկները կ'ուսնին։ Ուստի այս մանուկներուն համար բարձր զբուցուածքը կատարելապէս զառառաբարզաւի տեղը կը գրաւէ և անոնց բնական լեզուն է։

Բնական զարդացման գործողութեան համար մեծ կարեւորութիւն չունի թէ բառի մը ստեղծման միջոցին ընութիւնը սատուած է արուսախն, թէ ոչ այդ ստեղծուամը կատարուած է միայն արուեստին չնորհիւ։ ասիկայ շատ պարզ կ'երեւայ յաս բառին պատմութենէն։ Այս բառը հողանոտացի տարրաբան Helmontի (+1744) մտացածին մէկ զիւան է, զոր ըրած է Պրիւսէլի մէջ։ Արդ, այդ բառը գործածող մարդոց մէջ կայ մէկը որ խորհի կամ կը զգայ թէ անիիլայ լոկ արուստասուեզ բառ մըն է։ Իրողութիւնը սակայն այս է, մինչդեռ հակառակ ընդունումով ընդունուած է լեզուի զարդացման ընթացքին մէջ, բազմաթիւ ածանցումներ և բարդութիւններ ունեցած է Եւրոպական լեզուներու մէջ, և այսպէս հիւսուած է անոնց լեզուացանցին մէջ։ — Բոլորովին նման քանձին բառ մըն է նաև արդի հայերէնի սուրճ բառը. արդէն իսկ ոմինք սրճարան, սրճեփ բառերը, ու ոչ ոք կը հարցնէ այս նորաստեղծին ծագումը։ Մինչեւ անգամ ժողովրդին մէջ ալ մուած ու հընչափոխութեան (չորհ=սուրճ) հնմարկուած է։

Արդ, լեզուին բնական զարդացումը պէտք չէ միայն վնասը աենք այն ժամանակին մէջ՝ երբ գեւ եւս ոչ գիր կամ ոչ քերականութիւն ու ոճագիտութեան իր կանոնաւորուած գրական լեզու մը կար։ Բնական զարդացումը այսօր ալ նոյնպէս կը շարունակուի բնչպէս էր հնագոյն ժամանակներու մէջ։ Միայն թէ, այն ազդեցութիւնը զոր բնական զարդացքան ընթացքը կիրարկեց, այժմ աւելի բազմատեսակ է ու զօրեկ քան թէ հնագոյն ժամանակները։

Խսկապէս պէտք է երեք շրջան որոշել լեզուին զարդացման։ առաջնին՝ մէջ բնական զարդացման ընթացքի միջոցին աւանդուած լեզուն միայն զրուցական, զրուցուածով (ա) կը ներկայանայ. երկրորդին մէջ՝ զրուցուածով ու զրով (ա+բ). երրորդին մէջ՝ զրուցուածով, գրով և քերականուական ու ոճագիտական կանոնաւորումով (ա+բ+շ)։ Ասկէ զառ, երրորդ կէտին (շ) վերաբերմամբ պէտք է զարձեալ նկատողութեան առնենք թէ արդեօք արուած քերականական կանոնները քերականներու և ոճագիտներու (գրագէտներու) խմբին տեսութեա՞մբ միայն լեզուին մէջ մուած գտիր են, թէ ոչ կառավարութեան կարգադրութեամբ վարժարաններու մէջ մոցուեր են։ Ինքնին հասկնալի է, թէ վերջին պարագային մէջ բնական զարդացքան ազատութիւնը շատ մեծ չափով կ'անձկանայ բան թէ առաջին ոլորագային մէջ։ Պաշտօնական կարգադրու-

թիւնը իսկապէս միակ բանաւորական միշտն է, զոր կարելի է գործ դնել լեզուի դէմ, և անոր միջոցով կառեցնող ձեռնձգութիւն կատարել լեզուին բնական զարգացման դէմ:

Եթէ նորագոյն ժամանակներու մէջ գերման լեզուին դպրոցական ուղղագրութիւնը պաշտօնապէս օրինադրութցաւ, այս ձեռնձգութիւնը, —որ աւնուազն միայն լեզուի հազուստին՝ արտաքինին, այսինքն հնչումի նշանակին կը վերաբերի և լեզուին հիմնաւոր պատճեկան ծանօթութեան վրայ հիմնուած է, —հազիւթէ մասակար աղդեցութիւն ունենայ լեզուի բնական զարգացման վրայ: Այս կարդագրութեան՝ լեզուին հնչաձեւն անգամ չ'աղդուիր: Իսկ եթէ դպրոցներու քերականութիւնն ու ոճագիտութիւնն ալ պաշտօնապէս օրինադրութն, այն ժամանակ պէտք է անմըշապէս վճռական կերպով հակառակիլ՝ դէպի ի լեզուին ներփակեանքը եղած այս ձեռնձգութեան դէմ: Անպայման աղատութիւն պէտք է տալ լեզուին՝ քերականութեան դրած կանոնները ընդունելու կամ ոչ. բնաւ պէտք չէ բնասպառութիւնն մոցնել այլ գործին մէջ: Ուրեմն, լեզուին հա նար շատ մեծ չարիք մը պիտի ըւլար՝ եթէ այն նոր գործնական քերականութիւնը զոր պէտք է ունենանք, պաշտօնապէս հաստատուած ժողովի մը կամ նոյն իսկ գերման լեզուի կաճաւի (Akademie) մը կողմէն պատրաստուէր:

Այսուեղ պէտք է նկատի առնել նաև որ գործնական քերականութիւնը պէտք չէ շփոթել դպրոցական (գասագիրք) քերականութեան հետ: Դպրոցական քերականութիւնը միայն ստորատեսակն է գործնական քերականութեան, որմէ անո՛վ աւելի կը զանազանուի, որ դպրոցականին մէջ շեզուային հրահանգման (schulung) հայեցակէտն է զլսաւոր նշանակութիւն ունեցողը, մինչդեռ գործնական քերականութիւնը բնաւ այս հայեցակէտով չդիտեր լեզուն, այլ պարզաբար կ'որոշէ ներկայի լեզուային կիրաւութիւնը գիտական սկզբունքներուն հա նեմասո, և մընենոյն ժամանակ լեզուին ապագայ զարգացման ու կատարելագործման հայեցակէտը: Երեւակայնը գործնական քերականութիւն մը, որ մեր ցուցուցած եղանակով կազմուեր է. այն ժամանակ լեզուին զարգացման աղատութիւնը բնաւ չի ըռնաբարուիր. ընդհակառակը՝ հին քերականական կանոններով ձնչուած բնապատշաճ երեւայիթները մեր քերականութեան ուղիղ գործածութեամբ կ'աղատին ու կը կատարելագործուին, և այսպէս՝ մեր լեզուին բնական ոյժն ու գեղեցկութիւնը կը գորանայ:

Այսուեղ մէջ բերուած փաստերուն հիման վրայ, պէտք է բացարձակապէս հաստատական պատասխան տալ վերը աւաշարկուած հարցին, և ըսել որ գործնական քերականութեան կապակցութիւնը

պատմական հետազոտութիւններու հետ, ընդհանրապէս կարելի բան մըն է, որովհետու՝ քանի որ լեզուին զարդացման բնական ընթացքը անընդհատորէն մինչեւ այժմ չարունակուեցաւ և գեռ կը շարունակուի, և քանի որ մեր երեւակայած քերականութեան գործածութեամբ՝ տրուած կանոնները ընդունելու կամ մերժելու աղառութիւնը կատարելապէս կ'երաշխաւորուի, ուստի այսպիսի գործնական քերականութիւն մը բացարձակապէս կը համաձայնի պատճական հետազոտութեան սկզբունքներուն:

ԱՍՏՈՒԱԾՈՒԻՐ ԽԱԶԱՏՐԵԱՆ

ՄՏԱԿՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՌՀԸ

(Ք Թ Ո Ւ Բ Կ)

«Տօն Քիչօրի երեմարիւրամեակը. — Խ՞նչ է Սերվանքսի զլոխ. զարծոցը. — Պ. Էմիլ Մօնքէկիսի մեկնարիւնը. — Շիլէրի մահուան դաշտարձ. — Ա՞գ Ե. Շիլէր. — Զուիցերիա և Շիլէրի դաշտարձ :

Տօն Քիչօրի երեքհարիւրամեակին հանդէսները կատարուեցան արտասովոր փայլով, ճիշտ այն ծրագրին համաձայն զոր ասկէ առաջ սպարզեցինք Մայիսի մէջ (Թիւ 12, էջ 606): Ո'չ միայն օտար երկիրներ հաստատուած Սպանիացիները, այլ նաև քաղաքակիրթ աշխարհին ոստաններէն մէկ քանին, մտանաւորաբար Բարիզ (*), այդ առջիւ փառաւոր հանդիսութիւններ սարքեցին, համաշխարհային սեփականութիւն նկատելով Սէրվանթէսի գլուխութործոցը, որուն նիւթը անշուչք յայանի է շատերու. — Ասպետական վէպերու ընթերցութիւն շլուրան հիտալիս մը (—անկուտի ազնուական՝ ճիշդ Սէրվանթէսի պէս), կը փափաքի այդ վէպերու հերոսներուն նմանիլ, տագետ գաւնալ, քաջութեամբ մարտնչիլ մարդկացին անիրաւութեանց դէմ, և աշխարհային կարգերը փոխադրել ուղիղ, պատուաւոր ու արդար հիմերու վրայ: Այս յաւակնութիւններով լեցուած՝ կը սկսի պատրաստութիւն տեսնել՝ ձեւնարկելու համար արշաւանքի մը որուն ընթացքին պիտի խորտուիէ, պիտի փշրէ՝ ի՞նչ ծուռ կարդ, ի՞նչ անուղիղ կամք որ ելլէ իրեն դէմ:

Եւ ահա՝ երէկուան հիտալիօն կը դառնայ ծաղրանկարային ասպետ մը, «հանճարեղ և ազնուական Տօն Քիչօթը», իր մարմնին դիակնային նիհարութիւնը ա հիոփած ժանդուած էին զրահներու մէջ, և գլուխը անցագած սափիրիչ ափաէ մը՝ զոր կը շփոթէ սաղաւարտի

(*) Բարիզի մէջ՝ նոյն իսկ մասնախումբ մը կազմուեցաւ Սերվանթէսի մէկ արձանը կանգնել տար համար:

մը հետո : Գրեթէ ոչինչ կը պակսի իր արտաքին յարդարանքը ամբողջացնելու համար . ունի երիվար մը՝ համբաւաւոր Ռօսինանթը՝ նիհար այնքան որ մզնն մը հեռուէն կարելի կ'ըլլայ համրել իր կողոսկրները , իշու վրայ հեծած զինակիր մը՝ գեղջուկ Սանչօ Բանսան , բոլորովին հակոսնեայ զինքը հրտեհով խոհալին և իր հոգւոյն ըղձանքներուն , սազաւարտի փետուր մը , սուր մը և նիղակ մը՝ որով սիտի շամփրուին բոլոր անօրէնները , բոլոր անպիտաններն ու ասպետական ոգին չեղաղները : Բայց այդ ամէնէն աւելի՝ ունի նաեւ իր Տիւլինէն , գեղջկական անկիւն մը ծնած անտաշ ու անդրասպոյր աղջիկ մը՝ զոր ներշնչման և քաջալերութեան աղբիւր մը կը նկատէ : Իր քաջաղործութեանց վարձարարութիւնը սիտի բլլայ այդ աղջիկը որ իր աչքին՝ գեղջակ մը չէ , այլ ցեղունի յատկութիւններով ու երինային չնորհներով օժտուած հրեշտակ մը , աղնուական ու մաքրարին : Կ'ուզէ ամբողջ աշխարհի ծանօթացընել այդ էտին գերազանցութիւնը , և յաղթական վերադարձէ մը վերջ անոր ստուբներուն աւշիւ զնելուն նիղակին ծայրով կորպած դափնիները , յուսալով որ գոնէ բարեացակամ ժողով մը ճառագայթը պիտի ծաթի անոնց , և անոնց թէ ալ իր խեղճուկ հոգւոյն վրայ : Արշաւանքը կը սկի , ծայր կ'առնեն արկածներ , ծիծաղելի ու զաւեշատական յարձակումներ՝ երբեմն անվիւս կենդանիներու և կամ ա'լ աւելի անվիւս հողմազացներու դէմ (*) սրճնք դժոխային հսկաներ կը թուին Տօն Քիչօթի , և այդպէս անվերջ թափառումներու , կոխներու ընթացքին եթէ դափնեպսակներ չի քաղեր՝ գոնէ իր կոնսակը բազմիցս կը կքի գաւաղանի հարուածներու անողոք ու անկարեւիիր փայփայման տակ : Վերադարձը նուազ ողբերգական չըլլար՝ քան այդ մեկնումը : Ի զուր Սանչօ Բանսա , — աւելի հոգածու իր մորթին նկատմամբ , — խոնեմութիւն և զգուշաւորութիւն կը քարոզէ : Քաջամարտիկ ասպետը չուզեր լքել իր կոյր ու անհաշիւ խիղախութիւնը , և նոր դժբաղդութիւններ , նոր տփոցներ ու հալածամնքներ կը բարդուին առջիններուն վրայ : Վերջապէս՝ կը յաջողի դառնալ իր ծննդավայրը , ջարդուած ու փլշրուած , հեղնանքի ու ծաղու քրիչներէ հալածուած : Բարութեան ու ծմաբատութեան սիրոյն կրած այդ տուայտանքին փոխարէն՝ իր Տիւլսինէն մրայն կը մնայ իրեն . ան իր ամբողջ մխիթարութիւննէ , գերագոյն վարձառութիւնը իր այնքան զոհողութեանց ու տառապանքներուն : Յոյսով զեղուն՝ երջանկութեան հնուանկարով մը գրաւուած կը մանէ իր ծննդավայրը , ուր սակայն դժբաղդութեանց ամէնէն դաւնը , ամէնէն անկրելին կը ողպասէ իրեն : — Տիւլ-

(*) Այդ հաջազութեանց վրայ զաղակար մը տալս համար , իիշ մը անդին քարգմանած ենք անոնցմէ ամէնէն յատկանականներէն մեկուն պատմութիւնը :

սինէս, ուր է իմ Տիւլսինէս, կը հարցնէ անձկութեամբ: — Տիւլսինէտ, կը պատասխանեն իրեն, բայց անիկա մեռած է, ա'լ բնաւ չպիտի տեսնես զայն: —

★

Ի՞նչ է այս գործին ձգտումը, ի՞նչ կը նշանակին իրարու հակոսնեայ այս իրկու հերոսները՝ որոնք դժբաղդութեան ու տանշանքի միեւնոյն բազմատարր տեղատարաիին տակ կը հեծեն զաւեշտական ու անիմաստ արշաւանքի մը ընթացքին, հետապընդելով փառքեր՝ որոնք անօգուտ են և կա և աւելորդ: Այս մասին՝ քըննադատները չեն կրցած համաձայնիլ. Սէրվանթէսի հրաշակերտին ճշմարիտ ճգտումները միշտ բազմաթիւ մեկնութեանց առարկայ դարձած են, և կարելի չէ եղած կայ առնել անոնցմէ մէկուն կամ միւսին վրայ: Ոմանք՝ պարզապէս սուպերտական վէպերու երգիծանքը կը նկատեն զայն, անշոշտ հիմունելով այն սուր դժգութեան վրայ՝ զոր սպատօնական Սպանիան ցոյց կու տար ասպետական վէպերու դէմ, Սէրվանթէսի ապրած մրջոցին: Սպանիական Քօրթէզները նոյն խոկ խնդրած էին Ֆիլիպ Բ. Էն որպէս զի այդ վէպերը ամբողջովին այրելու հրովարտակ մը չնորհէ: Բայց այս կարծիքին յարող քննադատները պղտիկ թիւ մը կը կազմեն բաղդատամամբ ուրիշներու՝ որոնք աւելի մեծ, աւելի սարածուն ու բազմակողմանի խոէալ մը կը գտնեն Տօն Քիչօրի մէջ: Մենք այս վերջիններէն առաջ կը բերենք այսաեղ Թրանսոցի նշանաւոր քըննադատի մը՝ Պ. Էմիլ Մօնթէկիւի (Շէքսբիրի թարգմանիչը) մեկնութիւնը, որ արդէն ամէննէն խորիմատը կը նկատուի, և որ ամէննէն յստակ ու յայտնարար լոյսը կը ափոէ Տօն Քիչօթի անձնաւորութիւնն ու արկածները քօղարկող խորհուրդներուն վրայ. —

«Որչափ ատեն որ Սպանիա մը գոյութիւն պիտի ունենայ, կ'ըսէ Պ. Մօնթէկիւ, հանձարասատեղծ Հիւալիսն՝ Տօն Քիչօթը՝ պատմական անձնաւորութիւնն մը պիտի մնայ այնքան անժխտելի կերպով, որքան որ են Սլավայի դուքսը, Ֆիլիպ Բ. Ն ու իր ամբողջ արքունիքը (*): Մենք կրնանք Ժ. Պարու բոլոր սպանիացի դիւցազներուն մարմնացումը նկատել այդ պատուական ասպետը, ուրովինետեւ՝ ասզեցուցիչ հաւատարմութեամբ՝ իր վրայ կը խտացնէ անոնց բոլոր յակութիւնները. միւս կոզմէ, անոնցմէ աւելի հետաքրքրութեան արժանի կը դառնայ անո՞վ որ անոնց ո՛չ անկարեկիր անդթութիւնը, ոչ ալ անողոք գուողութիւնը ունի: Ա՛վ է ըսեր թէ Տօն Քիչօր՝ ասպետական վէպին երգիծանքն է. ի՞նչ պատճառ կայ յարելու այն հնարամիտ ու սովեստական վարկածին՝ որ այս անմահ գիրքը ուրիշ բան չի նկատեր՝ եթէ ոչ պատկերա-

(*) Տօն Քիչօրի ժամանակակիցներ:

ցումը մարդկային հոգւոյն՝ որ ետեւէն կը քաշքչէ իր մարմային գրդեակը՝ պարզամիան Սանչոյի կերպարանքին տակ։ Այս զիրքը կրնայ ունենալ այդ բոլոր ձգտումները, և տակաւին ուրիշ շատ ձշտումներ ալ, բայց ասոնց մէջ չէ՛ իր խոր ու ձշմարիտ իմաստը։ Այս արուակարգ ու նշանաւոր անձին կենսազրութեան զլսաւոր արժանիքը սա է որ, նոյն ատեն ամէնէն հաւատարիմ և ամէնէն անհերքելի պատճական վաւերադիրն է ԺԶ դարու մեծ ու զըմբաղդ Սպանիոյ մատին։ Եթէ երբեք այդ աղետալի շրջանին զէող քերուն ու պատերազմներուն բոլոր արձանագրութիւններն ալ կորսուին, կրկին գիւրաւ պիտի կրնանքը զանոնք ըմբանել մի՛ միայն այս գլուխ-զործոյն զիմելավ։ Որովհետեւ Սպանիա՛ ալ իր ամենասպանի Տիւլոյնէն համար մեռաւ։ Սպանիստ մեռաւ՝ որովհետեւ Տօն Քիչօթի պէս կ'ուզէր ամրազ տիեզերքին յայտարարել տալ թէ իր Տիւլոյնէն աշխարհի ամենակատարեալ արարածն է։ Ենք ալ բարի ասպետին պէս անօգուտ փառքեր զգեցաւ, մրաթիք վերացումներ ունեցաւ ու կատարելութեան զվետիներ երազեց։ Ենք ալ Եւրոպայի բոլոր մեծ ճամբաններէն արշաւեց՝ ի իմոլիր տիսարդաւժ ասպետներու, և կրկին իր օճախը զարձաւ։ Տօն Քիչօթի պէս խրխլած՝ հարուածներու սաստիւթեան տակ, ծալլուած ու գանակոծուած՝ ճամբաններուն բոլոր ջորեպաններէն, զուեհիկ Հիւկնօններէ, ջլդիկ Ֆլանններէ և կոչա ու կոպիտ Անգլիայիններէ։ Այն ատեն՝ երկրին բոլոր քաղքենները՝ զուեհիկ կաչաղակներու պէս՝ իր վերապարձը ողջանեցին այն բազգագուշակոյին աղաղակով՝ որ գերագոյն հարուածը տուած Մանկայի զիւցազնին։ Տօն Քիչօթի հոգւոյն. — Տիւլոյնէ՛ղ, բայց անիկա մեռած է, ա՛լ լնաւ չպիտի տեսնես զայն. — Եւ իրօ՛ք Սպանիա անդամ մըն ալ չսեսաւ զայն։

«Սպանիական հոգւոյն այ, ցաւագին ու ողբերգական պատմութիւնն է որ կ'ընէ Տօն Քիչօթ այլաբանական բայց շատ թափանցիկ քօզի մը տակ։ Տօն Քիչօթ՝ միանդամայն ամէնէն զլենցոցին և ամէնէն ափուուր գիրքերէն մէկն է, գործը՝ տիսրաբնկ հայրենասէրի մը, որ ինքնին կրնայ կենդանի խորհրդանշանը նըկատուի իր ժամանակու ան Սպանիային՝ այնքան հոլարտ նոյն խոկ իր զիւցազնական ցնցատիններուն մէջ։ Յստակատես աչքով մը երեւան հանած է այդ մեծութեան տակ ծածկուած բավանդակ թըշուաւթիւնը, ինչպէս նաև ցնորդներու մասին ցոյց արուած այդ անհունիրութեան յիշարական հանգամանքը, և չէ համարձակած իր երկիրը գատապարտել։ Թերեւո մատղրած է երգիծանք մը գրել, բայց ոչ մէկ դաւան խօսք ելած է գրչէն. ընդհակառակը՝ կարելիր զմայլման հուանքներ բղխած են տնկէ, և իր գործը չաւ-

տագովական մը դարձած է : Սէրլանթէս ուսի ցնցումով մը դիտած է այդ ամէնը, խնդացած է լիաշուրթն, և սրտովին Սպանիացի մնացած է : Մենք այդ միեւնոյն վարժունքը կը տեսնենք նաև Սանչօի քով՝ երբ դքսուհւոյն սրահներուն մէջ Տօն Քիչօթի արկածները կը պատմէ : Անիկա կը խօսի երկար, կը զուարձացնէ իր ականաւոր հիւրընկալները, բայց չվերջացուցած՝ կը նկարագրէ նաև այն խոր սէրը զոր կը տածէր իր երբեմնի ակրոջ նկատմամբ : «Իրաւ է որ խենթ էր, կ'ըսէ, իրաւ է որ ցնորամիտ էր ու անհետեթ, բայց նորէն կը սիրեմ զինքը, և բնաւ ոխ չեմ պահած իրեն դէմ բոլոր այն գաւաղանի հարուածներուն համար զորս ընդունեցի իր յիմարութեան պատճառաւ : Այո՛, իր ծառայութեան մէջ դըտնուած միջոցիս շատ օրեր անօթի մնացի, և սակայն՝ կրիին հաւատար բութեամբ պիտի հետեւիմ իրեն, մինչեւ որ միեւնոյն բանն ու բրիչը միեւնոյն հանգստարանը փորեն մեր երկուքին համար :»



Մինչդեռ Սպանիա Սէրլանթէսի ի պատիւ հանդիսաւթիւններ կը սարքէր, Գերմանիա ալ կը տօնէր իր ամէնէն մեծ բանաստեղծներէն մէկուն՝ Շիլէրի մահուան հարիւրամեռակը : Շիլէր՝ Մարտախի մէջ ծնած է 1759ին, և 1805 մայիս 9ին մեռած Վէյմար՝ որ համաշխարհային հոչակ մը շահած է զինքը հիւրընկալելուն համար : Ո՞չ միայն բանաստեղծ մը եղած է, այլ նաև խոր մտածող մը, հզօր տրամերդու մը և պերճախօս պատմաբան մը, և Գերմանիան օժտած է գլուխոգործոցներու շարքով մը՝ ինչպէս Ժամերը (բանաստեղծութիւններ), Պատմութիւն երեսնամեայ պատերազմին, Վաղենշրայն, Պառի Սրուարը, Օրլեանի Կոյսը, Կիյեում Թէկ, և լն : Հիւմալուտ՝ խօսելով իր վրայ՝ կ'ըսէ ինէ «իմաստափրող բանաստեղծ մը եղաւ, ու նոյն ատեն ալ՝ բանաստեղծող իմաստասէր մը» : Շիլէր միայն արտադրելով չէ՝ բաւականացած, այլ նաև մեծ անուն շահած է իր քննադատ : Գեղեցիին գաղափարը մարմնացնող գործեր գրելէ զատ, պարզած է նաև գեղեցիին օրէնքները (Նամակներ մարդուն զեղագիտական դաստիարակութեան մասին՝ 1795, Զգայական ու միամիտ բանաստեղծութիւնը՝ 1795, Վաեմը՝ 1796) : Իր առաջին տուամները (Աւազակները, Ֆիկս) տոգորուած են աղատողի գաղափարներով, իբր արձագանգ մը 1793ի գէտքերուն ու մասնաւորաբար նոյն ատենի ֆրամստական շփոթութեանց : Անհատական կիրքերը երգելէն վերջ, իր քնարը սկսած է յուղուիլ շատ աւելի բարձր խտէալներով : Մարդկայնական շունչ մը հրդեհած է զայն, և երգած է ընդհանուր ժողովուրդներու սիրոյն . իր սէրը սահման չէ՝ ունեցած ճշշդ իր գեղագիտական սկզբունքներուն պէս, «խիղճը միայն եղած է իր մուսան», ինչպէս գրած է

Տիկին աը Սթաէլ։ Շիլլէր՝ չատ սերոյ յարաբերութիւններ ունեցած է գերման միւս մեծագոյն բանաստեղծին՝ Կէօթէի հետ։ Այդ մաերմութիւնը պուն շարժառիթը եղած է Շիլլէրի բանաստեղծութեանց՝ Ժամերուն հրատարակութիւնը, ո՞չ թէ միայն օդատակար դարձած է այս երկու հանճարային մաքերուն, այլ նաև գերման դպրութեանց։ Երկուքն ալ մտաւորակոն վերկենդանութիւնն մը ունեցած են այդ լսորեկամութեան արդիւնքով, ու կարծես նոր երիտասարդութեան շրջանի մը մէջ մտած՝ արտադրած են հրաշալի գործեր՝ որոնք այսօր այնքան պատառաբեր դիրք մը կը դրաւեն գերման դպրութեանց մէջ։ Նուազ լսորելազդ քան ԿէօթէՇիլլէր մեռած է երիտասարդ տարիքի մէջ, անանկ ատեն մը ուր իր միտքը գերազոյն զօրութեան հասած ըլլալ կը թուէր (Կիյենմ Թէլ, 1801)։

Շիլլէրի հարիւրամեակի հանդէսներուն մասնակցեցաւ նաև Զուիցերիա, որ երախտապարու է գերման մեծ բանաստեղծին, իր աղջային հերոսին՝ Կիյեռու Թէլի նուիրած այդ հրաշարուեստ արտամին համար։ Մայիս 9ին, Կիյեռու Թէլէն բաղմաթիւ որինակներ ծրիաբար բաշխուեցան Զուիցերիս բոլոր վարժարաններու աշակերաններուն։ Ասկէ զատ, Դանակցային Խորհուրդին մէկ առաջարկութեան վրայ, Պետական Խորհուրդը որոշեց 50,000 ֆրանքի նպաստ մը ընել Զիւրիխի «Շիլլէրիան հաստառութեան», որուն նպատակն է օգնութեան համար կարօս գրադէտներու։

Մ է Բ Ս է Տ է Ս

ՏՕՆ ՔԻՇՈԹ ԵՒ ՀՈՎԻԻՐ

... Տօն Քիշօթ տակաւին չատ ճամբայ չէր կտրած, երբ կարծեց լսել ողբագին աղաղակներ՝ որոնք իրեն կը համանէին իր աջ կողմը գանուող անտառին թանձրութեան մէջէն, և որոնք մարդկային հեծեծանքներու կը նմանէին։

Այդ վայնասունը լսելուն պէս՝ աղաղակից։

— Ծնորհակալ ըլլալու եմ Աստուծոյ որ իր չնորհներէն չի զըրկեր զիս, և այսքան յարմար առիթներ կը սեղծէ որպէս զի կարենամ կատարել իմ զիրքիս պատշաճ պարտականութիւնները և քաղել իմ բարի խորհուրդներուն պատուզը։ այս աղաղակները արձակողը ասկահովաբար գմբազդ մարդ՝ մը կամ իին մըն է, որ իմ օդնութեանս ու պաշտպանութեանս կը կարօսի։

Ասոր՝ վրայ իսկոյն ճամբան փոխեց, և Ռօսինանթը ողղեց գէպի այն կողմը ուրիէ կը կարծէր թէ կը բղխէին այդ աղաղակները։ Հաղիւ քսան քայլ տեղ յառաջացաւ անտառին մէջ, և ահա տեսաւ զամբիկ մը որ կաղնիի մը կապուած էր, ինչպէս նաև ուրիշ կաղնիի մը կապուած պատանի մը՝ առ առաւելն առանցինդ տարեկան, և մերի՝ զլիւն մինչեւ մէջքը։

Ողբացողը այդ պատանին էր, և իրապէս ալ տեղի կար ողբալու, որովհետեւ կորովի շինական մը կաշիէ գօտիով մը փառաւոր ծեծ մը կը քաշէր իրեն, խրաքանչիւր հարուածի հետ խրատ մը տաղով ու դիտողութիւն մը ընկելով։

— Բերանդ գոցէ՛ և աչուըներդ բա՛ց, կ'ըսէր շինականը։

— Ուրիշ անգամ չպիտի ընեւմ, Տէ՛ր, կը պատասխանէր պատանին, Աստուծոյ սիրոն, ա՛լ չպիտի ընեւմ, կը խոստանամ ասկէ վերջ աւելի լաւ ինսամք տանիլ հօտին։

Այս տեսարանը զայրոցի պատճառեց Տօն Քիչօթի։

— Բարեկի՛րթ ասպետ, գոռաց բարկութեամբ, ձեզի կը վայ-լէ՞ որ այսպէս անգաչտապան արարածի մը վրայ յարձակիք. ձեր ձիուն վրայ հեծէ՛ք, ձեռքերնիդ առէք ձեր նիզակը (որովհետեւ նիզակ մը կաթնցուած էր այն կաղնիին որուն կապուած էր զամբիկը) և ձեզի ցոյց պիտի առամ որ ատիկա վատի մը գործն է։

Շինականը լեզապատու եղաւ տեսնելով այս զրահածածկ ուրուականը որ իր վրայ կը խոյանար ու կը սպանեար զինքը շամիրել ձեռքի նիզակով։

— Տէ՛ր Ասպետ, ըստ փաղաքչիշ շեշտով մը, այս պատանին զոր կը պատմէի քիչ մը առաջ, իմ ծառաներէս մէկն է ու գառնուկներս կ'արածէ շրջականներուն մէջ. բայց ա՛յն ասոտիճան անփոյթ է որ ամէն օր հատ մը պակաս տուն կը բերէ. և որովհետեւ իր ծուլութիւնը, ով գիտէ՛ թերեւս նաև իր նենգութիւնը կը պատժեմ, կ'ըսէ թէ անարդարութիւն է բրածս, և թէ իր յետնեալ ամսականները չվճարելու համար միայն զինքը կը ծեծեւմ. բայց կ'երդնուում Աստուծոյ և հոգւոյս վրայ որ կը սոէ։

— Սաէ իմ դիմաց, չա՛ր ամսպիտան, յարեց Տօն Քիչօթ, հիմա՛յ կուրծքերնիդ կը ծակեմ նիզակրում. չո՛ւտ, վճարեցէ՛ք, և առանց առարկութեան, առա թէ ոչ, վկա՛յ Աստուած որ նոյն իսկ այս վայրկեանին կը մեռցնեմ ձեզ. քակեցէ՛ք նայիմ սա չուանները։

Շինականը գլուխը խոնարհեցուց և առանց պատասխանելու քակեց հովիւր կաշկանդով չուանները։

— Տէրդ լնչ կը պարտի քեզի, հարցուց Տօն Քիչօթ հովիւրն։

— Ինը ամսական, ամէն մէկը եօթը րիաշէն, պատասխանեց այս վերջինը։

Տօն Քիչօթ հաշիւ ըրաւ որ շինականը վաթսուն երեք րէալ կը պարտի, և հրամայից անոր որ անմիջապէս վճարէ՝ եթէ չուղեր մեռնիլ։ Շինականը՝ դողդողալով պատասխանեց թէ իր երգման համաձայն (տակաւին երդում չէր ըրած) պարտքը այնքան մեծ գումարի մը չի համար, թէ պէտք է այդ գումարէն զեղչել ծառային համար գնած երեք զոյդ կօշիկի փոխարժէքը, ինչպէս նաև րէալ մը՝ զոր անոր հիւանդութեան միջոցին ծախսած էր՝ երկու անգամ արիւն առնել տալու համար։

— Այդ ամէնը աղեկ, ըսաւ Տօն Քիչօթ, բայց կօշիկներն ու արիւնառութիւնը պէտք է զեղչել այն հարուածներուն փոխարէն՝ զորս իրեն տուիք անիրաւ տեղը. եթէ անիկա ձեր դրամով գնուած կօշիկներուն կաշին բլքսեց, դուք ալ անոր մարմնին կաշին պատուեցիք. և եթէ սավիրչը անկէ արիւն առաւ՝ հիւանդ եղած միջոցին, դուք ալ արիւն առիք անանկ ատեն մը ուր պատուական առողջութիւն մը կը վայելէր. այս հաշուով՝ ոչինչ կը պարտի ձեզի։

— Բայց Տէ՛ր ասպետ, դժբաղվութիւնը հոն է որ վրաս դրամ չունիմ. թող Անարէ ինծի հետ տուն գայ և ամբողջ պահանջքը վճարեմ, առանց ոչինչ զեղչելու։

— Իրեն հետ երթամ, աղաղակից պատանին, օ՞ն ո՞չ, Ասուած պահէ զիս նոյն խակ տուր վրայ մտածելէն, Տէ՛ր, եթէ իրարու հետ մինակ մնալու ըլլանք, զիս ողջ ողջ կը յօշոտէ Ս. Բարթողվամէսուեանի (*) մը պէս։

— Ո՞չ, ո՞չ, բան մը չպիտի ընէ, յարեց Տօն Քիչօթ, կը բաւէ որ իրեն հրամայեմ, և խօսքս կը բռնէ. եթէ իր ընդունած ասպետութեան օրէնքներուն վրայ երդում ընէ, զինքը աղատ կը թողում և վճարումը կ'երաշվաւորեմ։

— Ի՞նչ կ'ըսէք Տէր, ընդմիջեց պատանին, զդուշացէ՛ք, իմ տէրս ասպետ չէ, և երբեք ասպետական կարդ չէ ընդունած. պարզապէս մուան Հալտուտո կը կոչուի, և Քէնթանարի հարուստ քաղաքայիներէն մէկն է միայն։

— Վնաս չունի, ըսաւ Տօն Քիչօթ, Հալտուտօներ ալ կրնան ասպետ ըլլալ, և արդէն՝ ամէն մարդ իր գործերուն զաւակն է։

— Ճիշդ է, պնդեց Անարէ, բայց իմ տէրս ի՞նչ տեսակ գործերու զաւակն է, ինք որ իմ ամսականներս, իմ քրտինքիս և աշխատութեանու իրաւունքը կը կապտէ։

— Չեմ կապտեր կոր, Անարէ՛, բարեկամս, ըսաւ շինականը. հաճէ մինչեւ տուն ինծի ընկերանալ, և աշխարհի բոլոր ասպետա-

ծԱՆ. ԽՄԲ. — Ինչպէս կը յիշուի՝ միջին դարուն՝ բողոքականները Ս. Բարթողիմէոսի տօնին գիշերը ջարդուեցան Բարիզի մէջ։

կան կարգերուն վրայ կ'երդնաւմ որ պիտի վճարեմ, ինչպէս ըստ արդէն, ամբողջովովն, նայն խոկ տոկաններով :

— Տոկոսները կը չնորհեմ, վճռեց Տօն Քիշօթ, դուք հնչուն դրամով վճարեցէ՞ք անոր իրաւունքը, այս միայն կը պահանջեմ ձեզմէ. և նայեցէ՞ք որ ծչղիւ զործադրեք ձեր խոստացածը, ասկա թէ ոչ Աստուած վկայ՝ կը վերադառնամ ու ձեզ կը պատճեմ. մի՛ կարծէք թէ կրնաք աղատիլ, եթէ պատի մողէսի մը պէս խոկ պահուած ըլլաք՝ կրկին երեւան կը հանեմ ձեզ: Եւ եթէ կը փափաքիք գլունալ թէ ո՛վ և ձեզի այս հրամանը առողջը, յայտնեմ նաև անունս՝ որպէս զի աւելի լրջօրէն կառարէք պատուէրս. ես Մանխայի արի Տօն Քիշօթն եմ, ես անօրէնները կը հալածեմ և անիրաւութիւնները կը դարմանեմ. հիմայ Ասուծոյ օրհնուածիւնը ձեր վրայ ըլլայ, բայց մի՛ մոռնաք ինչ որ երդուընցաք ու խոստացաք. եթէ ձեր խօռքը դրժէք՝ պատիմը չ'ոշանար:

Այս ըսկելով՝ սրարշաւ վաղցուց Խօսինանթը և վայրկեանի մը մէջ անհետ եղաւ:

Շինականը նայուածքով հետեւեցաւ իրեն, և երբ Տօն Քիշօթ անստաւը անցաւ և բոլորովին աներեւոյթ եղաւ, Անտրէի մօտենաւ լով,

— Եկուր նայիմ, դաւա՛կո, ըստ անոր, եկո՛ւր վճարեմ քեղի տնեցած պարտքս, ինչպէս որ անիրաւութեանց այս դարմանիչը չ'բամայից :

— Վստահ եմ որ ձեր չնորհավայլութիւնը խմաստութիւնը պիտի ունենայ հնազանդելու այս բարի ասպետին. Աստուած հազարաւոր տարիներ պարգևեէ անոր քաջութեան և արդարադատութեան. Կ'երդնում Ս. Ոօքի վրայ որ անիկա պիտի վերադառնայ՝ եթէ իմ իրաւունքս չհաստուցանէք և իր հրամանը չյարդէք:

— Ես ալ կ'երդնում, յարեց շինականը, բայց այնքան սէր ունիմ քու վրադ որ կը փափաքիմ պարտքս շատցնել որպէս զի վճարումը աւելի առատ ըլլայ:

Եւ հովլիսին թեւէն բռնելով, զայն կրկին միեւնոյն կազնիին կապեց, և այնչա՛փ ծեծեց, այնչա՛փ ծեծեց որ խեղճը մնաց մահմերձ :

— Հւմա՛յ ալ կանչէ, Տէ՛ր Անտրէ, կ'ըսէր շինականը, կանչ չէ՛ անիրաւութեանց դարմանիչը. նայինք աս ալ պիտի կրնա՞յ դարմանել. մնաց որ պէտք եղածին ոկէս չպատեցի տակաւին. շիտակը փափաքս կուգայ քեզ ողջ ողջ ըղքտելու, ինչպէս կը վախս նայիր թէ կ'ընեմ:

Վերջապէս քակեց կապերը և արտօնեց զայն որ երթայ իր դատաւորը գտնէ ու արտւած վճիւը դործադրել տայ: Անտրէ մեկը

նեցաւ լալագին՝ երդում ընելով որ պիտի երթայ գտնէ Մանխայի արի Տօն Քիչօթը, թէ կէտ առ կէտ անոր պիտի պատմէ ամէն բան, և թէ իր տէրը պիտի ստիպուի իր իրաւունքին չորս անգամը հասուցանելու։ Բայց ո՛ւր պիտի գտնէր իր պաշտպանը։ Անարէ մեկնեցաւ լաց ու ողբով, մինչդեռ իր տէրը կը իննդար ու կը հեղնէր։

Եւ անիրաւութիւնը ահա այսպէս դարմանուեցաւ Մանխայի արի Տօն Քիչօթին ձեռքով։

Ինք՝ Տօն Քիչօթ՝ հրճուանքի մէջ էր, որովհետեւ իր ասպետական քաջադործութեանց փառաւոր ու բարերազդ ակզրմառութիւնը կը նկատէր այս արկածը։ Ռօսինանթը դէպի գիւղ ուղղած էր ու կը մրմիջէր ինքնիրեն։

— Աշխարհի ամենաերջանիկ կինը դարձար դուն, ո՛վ ամենասպեղեցիկը բոլոր գեղեցիկներուն, ո՛վ գեղանի Տիւլսինէ, քանի որ բազդը՝ իբր հպատակ ու գերի քու կամքիդ՝ քեղի չնորհեց ասպետ մը ա'յնքան կարիճ և այնքան անուանի՝ որքան որ է ու պիտի ըլլայ Մանխայի Տօն Քիչօթը։ Անիկա, ինչպէս յայսնի է ամէնուն, տակաւին երէկ ստացաւ ասպետութեան կարգը, բայց այսօր իսկ դարմանեց արդարութեան հնարած և վայրագութեան գործած ամէնէն միծ անիրաւութիւնը, խարազանը կորզելով անգութ դահիճի մը ձեռքէն, որ այնքան անիրաւ տեղը կը բզքտէր այս փափկակազմ տղուն մարմինը . . . :

Սէր Վ.Ա.ՆԹէՍ

ԳՈԼԷՃԱԿԱՆԻ ՄԸ ՑԻՇԱՏԱԿԱՆԵՐԸ

IV

189* յունիս 12ի օրը Ռումէլի Հիսար և շրջակայքը արտասովոր ոգեւորութեան և խնծիղի մը մէջ կը ծիծփային։ Այդ օրը տեղի պիտի ունենար Ռոսլըրդ Գոլէճի վկայականաց բաշխման հանգէսը, ուր Թումիկ Թաշտէլէնեան, այլ ևս իր գիւղին ամէնէն ուստիմական մարդը, պիտի ստանար «պսակաւոր արուեստից» տիտղոսը։

Պառաւ հօրաքոյրը որ իր անդամալոյժ սրունգներուն պատճառաւ չէր կրնար հանդիսատես ըլլալ իր զաւկին այդ փառապատճան, հրաւեր ուղղած էր իրեն ասոիձանակից խաթուններու, որոնք խելայեղ հրճուանքով հաւանած էին երթալ գրաւել Թումիկի ծնողաց աթոռը, տոհմիկ ու մեծահարուստ ներկաներու ճիշդ քովը բազմելով։

Առառուն կանուխէն, Գոլէճը շրջապատող բլուրներուն, մարգերուն և հովիտներուն մէջ լեցուած էր հանդիսական շրջիկներու բազմութիւն մը, որ դարնային վայելքներու աենչովը հալումաշ, հանդէսին արարողութեանց սկզբնաւորութիւնէն շատ առաջ եկած էր Պոլսոյ այլ և այլ կողմերէն:

Երկինք տարրակի անմեղ պարզութեամբ կը տարածուէր թափառաշրջիկներու գլխուն վերեւ, իր կապոյտ երազներէն ցանցնելով վար, ու Վոստորը առաւել քան երբեք գեղեցկացնելով, թրթռացնելով: Բլուրներուն վրայ, հովիտներուն խորը և ծովափին քոյն ի վեր, ամէն կողմ կանանչի երանդները տիրապետած էին, նորութիւն և աշխոյժ բուրող այդ կանանչը, որուն տարածութեանց մէջ հոս հոն կէտկիտուղ հարսնուկներն ու լերան վարդերը, երիցուկներն ու գեղնածաղիկները, բիւրերփնեան վայրի բոյսերուն հետ սկզբնական Եղեմին գաղափարը կը ներշնչէին դիտողին: Մայր ընութեան ալեւոր ծոցէն նորէն գուրա պութկացած էին ամիսներէի վեր գոյսթիւննին կորսնցոցած բուսական կեանքեր, աւելի քան երբեք խրոխուութեամբ: Վայրի շագանակինները, որոնք այնքան առատօրէն աճած են վոստորի այդ կողմերը, իրենց գեղարուետական գեղասեւսիլ ծաղկեփունջներովը մէյ մէկ մանրանկար առկախեալ պարտէղ ձեւացուցած էին, ու բաղեղները, այդ յաւստենօրէն հաւատարիմ և յարող տունկերը, աեղ աեղ, կանանչի վէտվէտուն ալեծփունիները դէպի երկնային կապոյտը բարձրացուցած էին: Շէհիտլիքի բարձրունքին վրայ մշտադալար թուփերը և մեռեալ հոգիներու պահապան նոտինները անտեղիտալիօրէն կանգուն կեցած էին, յօժարակամ իրենց հովանին նուիրելու համար յունիսի արեւէն քրանսաթոր յոդնաբեկներուն:

Մարդկային կեանքը որքան պարզ ու բնազդային էր այդ վայրերուն մէջ, ուր իշխող ամէն ոյժ կ'անշքանայ բնութեան տիրական ազդակներուն տակ, և ուր արածող ոչխարները իրենց կափկափող բերաններով, կամ կոլարած տղեկները իրենց սրինգով չեն վրդովեր իսկ այն ակեղերական անդորրութիւնը, որ խաղաղութեան հրեշտակի մը նման թեւատարած, իջած գրկած է ամէն ինչ:

Թումիկ տարիներով ապրեր էր այդ գեղջուկ շրջանակին մէջ, գիտելով ու վայելելով անկաշկանդ կեանքի այդ երանարեր աեսարանները: Գիւղի զաւակ մըն էր ինքը արդէն, գաշտի մէջ միծցած, քաղքինի պայմանադրականութեանց հոգերէն շատ քիչ վրդովուած, ու մինչեւ վերջը հողի, քարի, խոտի հետ շաղկապուած: Գոլէճին մէջ իր մտաւորական հորիդոնին առջեւ աստիճանաբար բացուող գիտութեան ու խորհողութեան լայնատարած

սահմանները ամենեւին բնաւ չեն գունավոխած զիւղի մարդու իր ճաշակը ։ Ընդհակառակը, զայն աւելի նրայուցած, կատարելագործած էին։ Բուսաբանական գիտութիւնը իրեն ուսուցեր էր աւելի հիացմամբ ու խնամով գիտել իր չուրջի ծաղիկները, բոյսերն ու ծառերը, որոնց մէջ օր ըստ օրէ նորագոյն նորութիւն մը, գաղանիք մը երեւան հանած էր։ Երկրաբանութեան չնորհիւ ճանշցած էր երկրիս պատմական անցեալը և աւելի մտերմացած էր հողին հետ, զոր մարդիկ կը կրիսկրտէին անդադար, հակառակ որ ամէնէն պաշտելի և կինսատու տարրն է բնութեան։ Հանքաբանական գիտութիւնը զինքն ալ աւելի կարող ըրած էր գիտակցօրէն մագլցելու ժայռերուն, լերանց խաւերուն, մամուպաս խարակներուն վրայ։ Վերջապէս, աստղաբաշխութեան ուսմամբ յաջողած էր աւելի տիրականորէն հիանալու երկնային մարմնոց գոհարագեղ պերճութեանց վրայ։

Միեւնոյն կերպով, գրականութեան և խմաստափրութեան դասերը, որոնց չնորհիւ հաղորդակից եղած էր հնագոյն գարերէն մինչեւ ժամանակակից չըջանները ապրած խորհող մտքերու, իրեն ներշնչած էին անկորմնչելի սէր մը, հանդէպ մայր բնութեան— այդ մեծ գաստիարակին, միախարիչին, սրբագրութիչին։ Իր հոգիին մէջ որքա՞ն խորապէս արձագանդեր էին վիրզիկոսի, բանաստեղծ Սրէնարի, Միլառնի, Թօմսոնի, Շէլէի, Պէրնանտէն տղ Սէն Բիեռի, Պայրընի կամ Ռուպրոդ Պըրնոսի քրթողական տարփանքի բացագանչութիւնները՝ զէպի ամենալայժ պարզեւատու բնութիւնը, և որչա՞փ տրամարանական գտներ էր ժամ ժուսոյի մը, Տիուոյի մը կամ թէ ըստինի մը խմաստափրական հայեցողաթիւնները, որոնք բնութեանապաշտ վարդապետութեան մը դաւանանքը կը մշտնչենաւորէին։

Այսօր, Թումիկի ուսանողական կեանքի վերջին օրը, ա'ւ մնաք բարով գիւղ, դաշտ, լեռ ու սար. ալ պէտք էր յիշողութեան վրայէն սրբել ջնջել մաքուր հորիզոնը՝ իր տարիներով ապրած միջավայրին, երթալ խաւանուելու համար աշխարհի թոհ ու բոհին։ Խոչ կար արդեօք այդ նորածագ կենցաղին մէջ, հոն ալ ծառերը այսքան յօժարօրէն հովանի պիտի ըլլային իր պարտասած մարմնին. պիտի լսէ՞ր արդեօք վեհանուշ սրինդը խաշնարածներուն կամ իր աչքերը պիտի չարոնակէին պարուրուիլ վոսփորային բանաստեղծականութեանց պատկերներով։

Այս հարցապնդող մատածումները կը խուժէին Թումիկի գլխէն, իր գոլէճականութեան այս վերջին օրը, որ անա կը սուրար կ'անցնէր այնքան արագութեամբ, որքան գանդաղօրէն եկած էր, մինչ ինքը, ընդարձակ հանդիսասրահին մէկ անկիւնը կեցած, մեքենա,

յօրէն ականջ կուտար նուագախումբին որ երաժշտական կտորներ
կը գոռացնէր, յետոյ կը լսէր թէ ճառեր կը խօսուին ու ծափա-
հարութիւններ կը բարձրանան ամէն անկիւնէ, և հանդիսաւոր
խրատականներ կ'ուղղուին իրենց՝ շրջանաւարտներուն, որոնց շար-
քին վրայ սեւեռած պազած էր ամէնուն աչքը: Ու Թումիկ գրէթէ
ոչինչ հասկնալով այդ ամէնէն, կը զգար միայն թէ իր միաքը կը
չարչարուի միշտ նոյն ահեղ հարցումէն՝ թէ ի՞նչ կար արդեօֆ այդ
միւս կեանին մէջ:

ՀԵՒՈՆ ՔԻՐԻՇՃԵԱՆ

ԳԵՐՄԱՆ ՄՈՒՍԱՆ

Ոչ մէկ Օգոստեան դար (*) չժաղկեցաւ գերման արուեստին հա-
մար. ոչ մէկ Մէտիշեան (**) բարիք ժայտեցաւ անոր. անիկա փառ-
լով չսնեցաւ, եւ իր ծաղիկն ալ իշխանական շնորհներու ճառա-
գայքներուն տակ չքացուեցաւ:

Գերմանիոյ ամենամեծ զաւկին՝ Մեծն Ֆրեժերիկի զահեն մեր-
ժուած, մեկնեցաւ առանց պաշտպանութեան, առանց պատիւներու:
Գերմանները հպարտութեամբ իրեան զսել, — եւ իրենց սրշին
զարկը որչա'ի աւելի ոյժով պիտի զգան այդ միջոցին, — թէ անի-
կա միայն ինչզինին կը պարտի իր արժեիքը:

Այս է պատճառը որ անիկա կը բարձրանայ մեծախառ յաղթա-
կամարի մը մէջ, այս է պատճառը որ անիկա յորդառան կը հոսի
գերման երգիշներու սրշին. ու միայն իրեն յատուկ ճոխութեամբ
շեցուած, հոգույն խորերկն կը ժայթի՝ կանոններու շուծը հեղ-
ակով:

ՇԻԼԵՔ

(*) Օգոստոս՝ առաջին կայսր Հռոմայեցւոց: Կտանաւոր հանդիսացած է նաեւ
այն պատճառութեամբ զոր նուիրած է արուեստներու եւ գեղեցիկ-դպրութեանց:
Ինքն իսկ մշակած է գեղեցիկ-դպրութիւնները: Գրական ամենամեծ դաւերէն մէկը
իր անուեր կը կրէ:

(**) Լուսն Տր Մէտիշիս՝ (1448-1492) Խալացի Յանաւոր մեկենաս. իր բո-
վանդուկ հորսութիւնը սպառած է գեղեցիկ-դպրութիւններն ու արուեստները ծաղ-
կեցնելու համար:

ՕՏԱՐ ԱՂՋԻԿԸ

Հովտին խեղճուկ հօտաղներուն մէջ, ամեն զարման, հրաշագեղ ու սիրուն մանկամարդ աղջիկ մը կը յայտնուիր ծիծեռնակներու առաջին երգին հիւս:

Անիկա հովտին մէջ չէր ծնած, ոչ ով զիտք քէ ուրկէ կուզայ, եւ երբ կը մեկնէիր իր չետքն իսկոյն կը կորունուր:

Իր ներկայութիւնը երշանկութիւն կը բերէր ու սրերը կը զեղուր: Բայց այնիւն վեհութիւն, այնիւն մեծութիւն ուներ ու ոչ ով կրնար իրեն հիւս ընտանեալ:

Անիկա կը բերէր ծաղիկներ ու պտուղներ որոնի ուրիշ դաշտերու վրայ, ուրիշ արեւու մը դոյսին տակ եւ աւելի աղուոր քնութեան մը մէջ հասունցած էին:

Իր շնորհները կը քածնէր ամենուն, մեկուն ծաղիկներ կուտար, միւսին պտուղներ. երիտասարդն ու իր զաւազանին վրայ կուրացած ծերը հաւասարապէս լիացած կը մեկնէին:

Ամենին աղ սիրով կ'ընդունէիր, բայց ահա երկու սիրահարներ մօտեցան իրեն, եւ ան'նց շնորհեց ամենին աղուոր նուկը, ան'նց մասոյց ամենին սիրուն ծաղիկը:

Ճ Ի Լ Է Յ

ԿԵԱՆԻՑ ՈՒ ՄԱՄԱԿԸ

(Ք Յ Ո Ն Ի Կ)

Խաչակրատիւն աբոյին դէմ. — Թուաւունեան էքենիի հաստատած մեցումք. — Մեցման պայմանները. — Տիկին Վարդուհիի յոքել. Խանք. — Խովկասահոյ առուխտութեներ. — Տոզք. Տաղաւար. Խանի նուկը:

Թաւշանէնեան էֆէնտի նոր խաչակրատիւն մը գլուխը կ'անցնի, հաստատելով մրցում մը՝ ալքոլամոլութեան դէմ զրուելիք յօդուածներու, որուն կրնայ մասնակցիլ ամէն մարդ, առանց գըրական անցեալի մը և կամ անունի մը պէտք ունենալու: Էասդէս մարդասիրական նոպատակի մը բողլուղման համար մշակներ պէտք են իրեն, ու չի պահանջեր որ ներկայացողները անպատճառ փափուկ ձեռքեր ու բարեկալմ մարմին ունենան: Իրեն պէտք եւ զածը աշխատով ոյժն է ամէն բանի: առաջ, ան՝ որ պիտի կրնայ ամէնէն լաւ կերպով հերկել և հողը ի վիճակի դարձնել արդասաւ բերութեան:

Ահաւասիկ մրցման պայմանները՝ զորս թաւշանէնեան էֆէնտի պարզած է Մասիսի մէջ. —

«Յօդուածները 1000 բառէ առելի և 1500է պակաս պէտք է ըլլան, և հրատարակուած՝ առաջարկութեանո երեւարէն մինչեւ հոկտ. 1 (Ռ. Ե.):

«Թուրքիոյ մէջ հրատարակուած որ և է Հայ լեզուու թերթի մէջ երեւցած այսպիսի յօդուածներու լաւագոյնին հեղինակը պիտի ստանայ 10 անդլ. ոսկի: Երկրորդ լաւագոյնը 5 անդլ. ոսկի: Երկու հատ երրորդ լաւագոյնները՝ Զական անդլ. ոսկի: Երեք հատ չորրորդ լաւագոյնները Զական անդլ. ոսկի: Հինգ հատ հինգերորդ լաւագոյնները մէյ մէկ մնդլ. ոսկի:

«Որովհետեւ նպատակնիւ է կարելի եղանձին չափ շատ թուով յօդուածներ գրուած տեսնել թերթերու մէջ, որպէս զի ընթերցողները գոնէ մէկը կամ միւսը կարդան և եթէ մէկէն չաղդուխն՝ թերեւս միւսը ներդործէ իրենց, ուստի հետեւեալ կարդադրութիւնը ևս որոշուած է թերթերու համար:

«Առաջին մրցանակը ստացող յօդուածը հրատարակող թերթը պիտի ստանայ 10 անդլ. ոսկի: Երկրորդ մրցանակը ստացող յօդուածը հրատարակող թերթը 5 անդլ. ոսկի: Ասոնցմէ դաս, վերոյիշեալ 12 հատ մրցանակ ստացող յօդուածներէ առաւելագոյն թուով հրատարակող թերթը պիտի ստանայ 5 անդլ. ոսկի, պայմանաւ որ՝

«Առաջին՝ 10 և 5 ոսկին ստացող թերթը կամ թերթերը՝ պէտք է որ ի նորոյ հրատարակեն Ա. և Բ. մրցանակ ստացող յօդուածները, օր մը մէկը, օր մըն ալ միւսը, (եթէ ուզեն՝ իրաւունք ունին ամբողջ 12 մրցանակ ստացող յօդուածներն ալ կարդաւ. հըրատարակելու)

«Երկրորդ՝ 10 և 5 ոսկին ստացող թերթը կամ թերթերը պարտաւոր են աշողջ 12 յօդուածներն ալ կարդաւ հրատարակելու:

«Մրցանակ ստացող յօդուածագիրները ազատ են անշուշտ իրենց ստացած գումարը բարեգործական հաստատութեան մը նուիրել, եթէ ուզեն, այսպէս որ այս նիւթին վրայ յօդուած գրող մը անսպասաւ մրցանակ չահելու համար գրած չըլլար, եթէ նոյն իսկ մրցման գնէ իր յօդուածը կամ յօդուածները: Մրցման գրուած և մրցանակ չչահած յօդուածներուն որո՞նք ըլլալը երբեք չպիտի հրատարակուի: Գալով թերթերուն՝ անսնք իրենց ստացած գումարին փոխարէն կարօտ և արժանի համարած անձանց կամ հաստատութեանց բաւականաչափ թերթ պիտի զրկեն, տարեկան կամ վեցամսեայ, ինչպէս որ կ'ուղեն, որոնց գումարը ըստ թերթին սովորական գնոյն 20, 15, 10 կամ 5 անդլ. ոսկիի յանգի, ըստ պարագայի: Կրնայ պատահի որ միււնայն հեղինակը ստանայ գրողներուն՝ և միւնայն թերթը՝ թերթերուն յատկացեալ ամբողջ գումարը:

«Յօդուածագիր մը որ կ'ուզէ մրցան դնել իր յօդուածը,
զայն պարունակող թերթէն օրինակ մը զրկելու է

H. S. Tavchanjian, New York

հասցէով, և եթէ ծածկանուն ստորագրուած է, բռն իր անունն
եւս յիշելով, որ միայն մրցանակը չահելու պարագային պիտի հրա-
տարակուի, այն ալ եթէ ինքը կանխաւ առարկութիւն չի յայտներ
առ այս :

Թաւշանձեան է ֆէնտի կը յարէ թէ քննիչ յանձնախումբին ան-
դամներուն անունը չպիտի յայտնուի կանխաւ : Յանձնախումբը
իրեն պիտի յանձնէ իր որոշումը, և ինք արդիւնքը պիտի ծանու-
ցանէ Մասիսի միջոցաւ :

Կը մտածենք թէ այս մրցումն կարելի է աւելի լաւ պը-
տուզներ քաղել, եթէ մրցանակի արժանի դատուած լաւագոյն
յօդուածները հրատարակուին առանձին գրքոյի ձեւով, և հրա-
պարակ հանուին շատ աժան գնով : Թերթերը կ'անցնին՝ բայց
գրքերը կը մնան :

×

Տիկին Սիրանոյշի յոբելեանէն առաջ, Թիֆլիզիք փետր . Ֆին
տօնեցին ուրիշ յոբելեան մը՝ Տիկին Վարդուհիի բեմական գործու-
նէութեան քսանը ինդամեակին առմիւ : Անա թէ ինչ կը գրին
այդ մատին . — «Տիկին Վարդուհի արուեստադիտական կըր-
դութիւն չէ ստացած — մեր մէջ քանիներն են ստացած — բայց
իր լնական ընդունակութիւններով, իր ուշադիր ու բարեխիզճ վե-
րաբերումով զէսպի իր գերերը, յաջողեցաւ պատուաւոր տեղ մը
գրաւել մեր բեմական տարեգրութեանց մէջ : Տիկին Վարդուհիի
տաղանդին գաղտնիքը տեղական տիպարներու արտայայտութեան
մէջն է : «Խանում», «Խախօ», «Ծուշան» այն գերերն են զորս
գրեթէ ինքը ստեղծած է, և զորս ներկայացնելու մէջ իր նմանը
չունի : Իսկ տեղական կեանքէն դուրս, յարգելի գերասանուհիին
տաղանդը խարխափման և անսատուգութեան մէջ է : Բայց հակա-
ռակ ատոր, իրեն յանձնուած գերերուն մէջ միշտ աչքի կը զարնէ՝
իր տոկուն աշխատասիրութեան և անվհատ կամքին շնորհիւ :

«Տիկին Վարդուհի (աղջիկնութեան անունով օրիորդ Աննա)՝
1862 Օգոստոս 1օին ծնած է Թիֆլիսի մէջ : Նախ օրիորդ Աշխէն
Դոլգաննեանի և յետոյ Խորէն Ստեփանէի Մարիմեան դպրոցներուն
մէջ քանի մը տարի ուսման հետեւելէ վերջ, նիւթական անկարո-
ղութեան պատճառաւ ստիպուած է ուսումը ընդհատել : Տամար-
եօթը տարեկան հասակին մէջ, ընտանեկան յամառ դիմադրու-
թեանց հակառակ, Օր. Աննա կը գառնայ գերասանուհի Վարդուհի,
մասնակցելով Թիֆլիսի ամաթէօսներուն կողմէ կաղմակերպուած
ներկայացմանց : 1879 Մեստ . Ֆին, Արքունական Թատրոնին մէջ
կը մասնակցի համոլիսաւոր ներկայացման մը զոր Պոլսէն նոր եկած
գերասանական խումբը (Ադամեան, Սիրանոյշ, Օր. Աստղիկ, ևն .)

կազմակերպած էր, և կը կատարէ աղախնի պղոխի դեր մը («Աէր առանց համարման» խալին մէջ)։ Այս օրէն ի վեր՝ կանոն ուոր անդամը դարձած է հայ գերասանական խումբին։

«Յորելեանական հանդէսէն առաջ, Տիկին Վարդուհի երեւցաւ երեք տարրեր գերերու մէջ. — 1. Աղախնի Քօրինացի գերը (Թարթիւֆ՝ Մոլիէրի, Բ. Սրբար.), 2. Մայր Կալուշինկայի գերը (Երդիւնաւոր պաշօն՝ Օսորովսքի, Դ. Սրբար.) և 3. Շուշանի գերը (Պետք Սունդուկեանի, Բ. Սրբար.)։ Աւելորդ է ըսկել թէ Տիկին Վարդուհի աւելի փայտեցաւ վերջին զերին մէջ, ինչ որ կատարեալ յաղթանակ մը դարձաւ։ Այսուհետեւ սկսան յորելեանի հանդիւսութիւնները։

«Առաջին անդամ, ի դիմաց յորելեանի յանձնաժողովին, խօսք առաւ Տիկ. Մամուլեան և զրուատեց յորելեարին արժանիքը։ Յետոյ խօսեցան Վրաց պատգամաւորները. ծերունազարդ Սունդուկեանց՝ որ քանի մը զզածուած խօսքերով շնորհակալութիւն յայտնեց յորելեարին ստեղծած կանացի տիպարներուն առաջանաւոր արտայայտութեան համար. Պ. Միքաղեան՝ ի դիմաց Թիֆլիսի ժողովարանի ամաթէօններուն. Պ. Յարութիւննեան՝ Բագուի Հայ դերասաններուն կողմէ. Պ. Մայսուրեան՝ որ յորելեարին խղճամատութեան, աշխատասիրութեան և կոչումին սրուագին նույիսման օրինակը փառաւորեց. Պ. Տիգրան Յովհաննիսեան՝ ի դիմաց Տրամադիքական Վարչութեան՝ Խոսեցան նաև Մելուշ առևտորական առաջնորդ, կողմէ, և լու. և լու. Կարդացուեցան Տիկին Միքանոյչն, Պ. Գետրունեանցն և արիշներէ ստոցուած հետադիրներ, մատուցուեցան պըսակիներ, նուերներ, և լու. Ամէնէն վերջը խօսք առաւ յորելեարը, և մօտաւորապէս հետեւեալը ըստու. — «Ես ուստիմ չեմ ստացած, բայց թափած եմ բոլոր ջանքերո, ըստ եմ ինչ որ կրցած եմ, իմ կոչումիս արժանանալու համար։ Դուք երբեմն ինձմէ գոհ եղած էք, երբեմն ո՛չ։ Բայց այսօրուան ձեր ինձի ցոյց տուած համականքըն ու քաջալերութիւնը թանկագին խման մը պիտի ըլլան իմ պարատականութիւնս կա արելու բարիխսղօրէն, մինչեւ վերջը»։

«Համեստութեան, յուզման այս կարծ խօսքերը բուռն ծափերով ողջունուեցան Արդիստական Թատրոնին մէջ հաւաքուած հանդիսականներուն կողմէ։»

×

Անցեալ տարուան վերջերը՝ Թիֆլիսի մէջ բայտեցաւ նկարահանդէս մը, զոր կազմակերպած էր «Գեղարուեսոր խրախուսող Ընկերութիւն»ը։ Այդ նկարահանդէսին մասնակցած են նաև բաւական թուու հայ արտեստագէտներ, որոնց մասին հետեւեալ տեղեկութիւնները կը արտւին. —

Սրագեան՝ ցուցադրած է Զ նկարներ, որոնցմէ մասնաւոր իշատակաւթեան արժանի են «Նորմանտացի պաւաւի գլուխը», «Բաւը Մօնաօնն և «Ալլալոյսին»ը»։

Բաշինջաղեան՝ ցուցադրած է 38 պատկերներ՝ որոնց մէջ կը դանուին անցեալ նկարահանդէսին կրկնութիւններ, սակայն կոկուած, գեղեցիկացուած։ Նկարչին նոր աշխատութիւններուն մէջ

յիշատակելի է մասնաւորաբար «Գիշերը Շուշիի շրջակայքը» որ լաւ դրաւական մըն է իր գեղագիտական զգացումներուն հարըստութեան։ «Սրեւամուաը Սեւանի լճին վրայցն, ինչպէս նաև օրուան չորս ժամանակները՝ «Առաւատուն», «Կէսօրին», «Իրիկուան» և «Դիշերը», ցայց կուտան թէ Բաշխնջաղեան լոյսի բեկրեկման և երանդներու նրբութեան վիրքիօց մըն է։

Թէուչմէզդեան՝ ցուցադրած է 14 նկարներ (ժանո, գիւղանը-կար և կենդանագիր)։ իր «Տաճարը», «Լուեցի Հայ տղու տիւպարը», «Գիւղացի քահանան» և «Մահարձանին մօտը կատարեալ գործեր են։ Մեծ աշխատասիրութիւն և ինքնասպութիւն կ'երեւայ իր գիւղանկարներուն և կենդանագիրներուն մէջ։ Թէուչմէզդեանի նկարչութիւնը հիմն վարպետներու գործերը կը յիշեցնէ։

Յակոբեան՝ ցուցադրած է 29 նկարներ (ժանո, նարիւն-մօռք և տիւպարներ)։ Ժան յաշողած են իր նարիւն-մօռքերը։ իր «Աղքատը», պղամիկ երիւտ մը որ գաւաղանի վրայ յենած ճաղատ, զլիսիկոր ու ցնցոտներու մէջ ամփոփուած ծերունի մը կը ներկայացնէ, ամրող եղերերգութեան մը զգայնութիւնը կուտայ։

Խոկ արձանագործ Միքայէլեանի ցուցադրութեանց մէջ աչքի կը զարնեն կարգ մը հարթքանդակներ, ինչպէս՝ «Գուլպայ հիւսող պառաւը», «Հոռմայեցւոյ բաղնիքը» և «Կարաբաղցի Հայ կոտջ տիւպար»։

×

Տոգիւտ. Տաղաւարեան այս օրերս կեղոնական վարժարանին նույիրեց հնէաբանական եւ երկրաբանական հաւաքումներու հարուստ հաւաքածոյ մը, մարդկային կէս կմախք մը, կենդանիներու գանկեր, ինչպէս նաև կարգ մը ուրիշ գիտական առարկաներ, որոնք թամնկազին օժանդակներ պիտի ըլլան անշուշտ վարժարանին ուսուցիչներուն՝ գիտական դասերու աւանդման համար։ Կեդրոնական վարժարանի խնամակալութիւնը չէ՞ր կրնար արդեօք երկու տողով հրապարակային չնորհակալութիւնը մը յայտնել այս նույրատուութեան մասին։ որ աւանդացն 157-200 ոսկի կը դնահատուի։ Անանի ատեն մը ուր նոյն խոկ մէկ ոսկիի դրամական նուէր մը վողով ու թմբուկով կը ծանուցուի նպաստընկալ հաստատութեանց կողմէ, չէ՞ր արժեր որ քանի մը տող ալ այս առթիւ գըրուէր ու հրատարակուէր ինսամակալութեան գիւտանին ստորագրութեամբ։

Զարմանալ այս անփութութեան մասին՝ աւելորդ է անշուշտ։ Եթէ համակրելի Տոգիւտօը այդ հաւաքածուներուն տեղ հոգ չէ թէ մէկ քանի ոսկիի հնչուն դրամ զրկոծ ըլլար, տարակոյս չկայ որ մինչեւ եօթներորդ երկինք ու թերեւս աւելի վերերը պիտի բարձրացուէր իր ազգ բարերար, իր մեկենաս, և գեռ չեմ գիտեր ինչ։ Մինչդեռ այսօր՝ ո՛չ խոկ հրապարակային չնորհակալութիւնը մը կը յայտնուի։

Հնչուն դրամ՝ հնչուն դրամ, ամէն բան կը խեղդուի անոր ընկլուղիչ շոխոդին մէջ։

ՄՈԼՈՐԿ

ԳՐԱՏՈՒՆ ՆՇԱՆ-ՊԱՊԻԿԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

ՆՇԱՆ-ՊԱՊԻԿԵԱՆ, ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Աշխառուած ու երկարօրէն մոտածուած լայն ժրագիրի մը արդիւնքն է Նշան-Պապիկեան Մատենադարանը, որ կրկին նպաւակ մը ունի,

1.—Հաւաքել մեր կարեւոր գրողներու հոս ու հոն ցրուած գործերը, որոնք թերթերու վաղանցուկ կեանքին մեզ կորաւած են, ու զանոնք իրննց վերջնական ձեւին, գիրքի ձեւին տակ հրատարակել :

2.—Հրատ սրակել նաեւ մեր գրողներէն լատ մը անտիպ գործեր եւ այս կերպով գրգիռ ըլլալ որպէս զի իրևնյ մոածումին ամբողջական արտայայ. տուրիւնը տան երկարալունին ալաստութիւններով նախօրացնել, զանո.

3.—Օտար հրատակերտները, բարգմանուրիւններով նախօրացնել, զանո. լով որ որչափ կարելի է ուղղակի բնագիրներէն ըլլան առոնք:

Այս մատենադարանին մեզ հրատարակուած են մինչեւ հիմա

Զ. Ա. ԱՍԱՏՈՒՐ. — ՑՈՒ. ԲԽԾՐ (ինքրուածներ, 1892—1902), 96 էլ, 1902

Հաւ Թուղթի վրայ 5 դր.

Եքեղ Թուղթի վրայ 10 »

ՄՈՒԵԵՆ ՎԱՐԴԱՊԵՏ. — ԴՐՈՒՍԱԳ-ՆԵՐ, 214 էլ, 1904 7½ »

Մ. Ա. ՊԱՐՍՍԵՅԱՆ. — ԱՆՐԶԱՆԵՐ (ինքրուածներ) 77 էլ, 1904 5 »

Պատրաստուելու վրայ են լարք մը գործեր, որոնց մասին հետզհետէ տեղեկութիւններ պիտի տանք:

Այս գործերէն զատ Նշան-Պապիկեան գրասունը մոտադրած է հրատա. րակել նաեւ դպրոցական դասագիրքերու ամբողջական լարք մը, որոնք, ժողորովին նոր ուղղութիւններու, մերոտի ու ծրագիրներու տակ պատրա. տուած, պիտի կարենան գոնացնել ինչ որ նիմա կը փնտռուի ո եւ է նաք դասագիրքի մէջ: Ուրախ ենք լսելու որ մեր ուսուցիչները գնահատելով մեր զանքերը պէտք եղած ընդունելութիւնը ըրին առաջին անգամ հրատարակած երկու գործերնուա:

Այս լարքէն հրատարակած ենք՝

Հ. Ս. ԽԱՆՃԵԱՆ. — Ա. ԸՆԱՐԻՒԱԳՐՈՒՐՅԱՆ, Միջին Դասընթաց, 1902,

256 էլ, 5 դր.

» Ա. ԸՆԱՐԻՒԱԳՐՈՒՐՅԱՆ Օսմ. Կայսրութեան, 1902 5 »

Հետզհետէ պիտի հրատարակուին մնացեալ լարքերը:





ՅԱԼՊԱԼԵԱՆ

(ՄԵՂՐՈՒՆԻ)

Ա.ՏԱՄՐՆԱԲՈՅԵ

Մուղաֆէրիէ Հիւանդանոցին եւ Պարսկական Դեսպանատան
Բերա, Մեծ Փողոց, Թազսիմ, թիւ 16, Զբրաձեան աբառքման

Պալպալեան ամէն օր ակռայի ամէն տեսակ հիւանդութիւններով տառապողներ կ'ընդունի. իսկ Ուրբաթ, Կիրակի եւ Երեքաբթի մինչեւ ժամը 5: Գիշերուանո եւ է ժամուն կարելի է դիմել: Պալպալեան կ'երաշխաւորէ իր լեցուցած ու շինած ակռաները: Ցորեկները ակռայ քաշել տալու համար որոշ վարձք մը չկայ. քաշել տուողին կամքէն կախեալ է:

Աղքատներուն ճրի

“ԹՈՒԲԱԽԾԻ ՎՐԱՅ ԿԵՆՍԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ,”

ԳՐԵԳ. ՏՈՒԲԹ. ՅՈՎԼ. Տ. ԱՏԵՓԱՆԵԱՆ

Ժողովուրդին հասկնալի լեզուով մը բացատրուած է այնքան տարածուած եւ վառնգաւոր այս հիւանդութեան բնութիւնը: Յըստակորէն ցուցուած են վարակումէ զերծ միալու պարզ կերպերն ու դարմանումի ամէնէն բանաւոր եղանակները: Ամէն մարդու եւ ամէն տան անհրաժեշտ պէտքը:

Գինը՝ միայն 60 փարա:

3—5

ՏՕՔԹ. Ն. ՏԱՂԱՐԱՐԵԱՆԻ ԳՈՐԾԵՐԸ

Գիտակոն շաբժում Ա. Տարի (1885) (Սպառած)	Ղըշ.
» » Բ. » (1886)	20
» » Գ. » (1887)	20
Բնական պատմութիւն Ա. Հատոր (Կենդ. Հիւսուածաբանութիւն եւ Մարդկային կազմակոսութիւն ու Բնախօսութ.)	
Դասագիրք երկրորդական վարժարանաց	40
Նախորդին համառօտք. Դասագիրք նախակրթաբանաց	8
Համարանից (Պատկեալ իշմիրեանց մրցանակաւ)	10
» թիւն	10
» կաղմութիւնը (Ֆրանսերէն)	10
Առողջապահութիւն	25
Ծննդական գործարանք (Կազմախօսութիւն, Բնախօսութիւն եւ Առողջապահութիւն)	6
Մարդկային սաղմնախօսութիւն	5
Բառացից ցակ ախտանուանց, Բ. տիպ	3
Տարուինականութիւն, Գ. տիպ	3

Սոյն գործերու կեղրոնատեղին և
Մատքեսեան Տպարան, Ֆինճանճըլար, Կ. Պոլիս